


928

44
n-48



ՆՈՐ ԸՆԹԱՅՔ

ԳԱՂՂԻԵՐԵՆԵ Ի ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Մ Ա Ս Ն Բ.

Ի Պ Է Տ Ա

Վ.Ա.ՐՃԱՐՈՆՈՅ ԵՒ ԻՆՔՆԵՆՏԵԼ, ՈՒՍԱՆՈՂՈՅ

Տ Օ Ր Ի Կ Ե Ա Տ Ա Տ

ԿՈՄԻՏԱՏ Ա. ՌՈՒԿԵԱՆ

معارف نظارت جلیله سنك ٨ نومروی رخصتنامه سیله طبع اوئنشندر



ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԵԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՅՈՎՍԵՓԱՑ ԳԱՎԱՖԵԱՆ

ՀԱՄԱՌՈՏ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱՂՎԻԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՑ

Գաղղիերէն քերականութիւնը Գաղղիերէն լեզուն
ուղիղ խօսել և ուղիղ գրել կը սովորեցունէ :
Խօսքը բառերէ կը շինուի :
Գաղղիերէն լեզուին բառերը տասն տեսակ են .
Ա. - Անուն կամ Գոյական . Բ. - Ցող . Գ. - Ածական .
Դ. - Դերանուն . Ե. - Բայ . Զ. - Ընդունելուրիւն . Է. -
Մակբայ . Ը. - Նախադրուրիւն . Թ. - Շաղկապ և Ժ. -
Զայնարկուրիւն , որոնք կ'ըսուին Մասունք բանի (parties du discours) :

Գ. Լ Ո Ւ Խ Ա. Ա.

Ա. — ԱՆՈՒԱՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆԻ ՎՐԱՅ
(DU NOM OU DU SUBSTANTIF).

Անուն կամ Գոյական կը կոչուին այն բառերն՝ որք
էակ մը , այսինքն՝ անձ (personne) մը , անասուն (ani-
mal) մը և կամ իր (chose) մը կը նշանակեն , ինչպէս .
Paul (Պողոս) , Jésus (Յիսոս) , cheval (ձի) , maison
(տուն) :

Անունն երկու տեսակ է . Հասարակ (commun) և Յատուկ (proper) :

Անունն Հասարակ է , երբ ամէն անձի և մի եւ նոյն տեսակի ամէն իրի կըպատշաճի , ինչպէս . homme (մարդ) , cheval, maison.

Անունն Յատուկ է , երբ մասնաւր , անհատական անձի մը կամ իրի մ'անունն է , ինչպէս . Adam (Ադամ) , Paris (Բարիզ) , La Seine (Սէն գետը) :

Անուանց կամ Գոյականաց նկատմամբ գիտնալու բանն՝ իրենց Սեռն ու Թիւն է :

Ա - Ս Ե Ռ

Գաղղիերէն լեզուին Անուանը կամ Գոյականը երկու սեռ . (genre) ունին , արական (masculin) և իգական (feminin) :

Արական սեռը՝ բնութեամբ արուները կը ցուցունէ , իսկ իգականը՝ բնութեամբ էգերն . այսու՝ արուներուն անուններն արական և էգերուն անուններն իգական են , ինչպէս . fils (որդի) , cheval , արական են . իսկ փոքրիկ , յանուան (աղջիկ , ճարտիկ Յէ) , իգական են :

Անուան մ'ո՛ր սեռէ ըլլալն որոշելը գժուար ըլլալուն , հետեւեալ կանոնները կը դնեմ աստ ի գիւրութիւն ուսանողաց :

Իմաստի նկատմամբ

Արական են .

Ա. - Երիկ մարդ կամ արու անասուն նշանակող անուանք . Un homme, le père, le frère, le lion, le bœuf, le cheval.

Բ. - Օրուան , ամսուան և եղանակաց անուանք . Lundi, Mardi, Juin, Septembre, le printemps.

Գ. - Հողմոց անուանք . Le nord, le sud, ևա :

Հետեւեալ հողմոց անուանք բացառութեամբ իգական են . La bise, la tramontane.

Դ. - Մետաղաց և գոյներու անուանք . L'or, le fer, le jaune, le bleu, ևա :

Ե. - Լերանց անուանք . Le Caucase, le Massis, le Taurus .

Բայսութիւն . — Յոգնակի գործածուող լերանց անուանք իգական են . Les Alpes, les Cordillères, les Pyrénées, ևա :

Զ. - Ծառոց և տնկոց անուանք . Le pommier, le poirier, ևա :

Բայսու . — L'aubépine, l'ébène, l'épine, la ronce, la palme, la vigne, la yeuse իգական են :

Է. - Այրենգիմի տառերն . Un A, un B, ևա :

Ը. - Կենդանեաց ընդհանուր սեռի անուանք . Un animal, un oiseau, un reptile, le chat.

Բայսու . — La bête, la brute.

Թ. - Ամէն գոյականաբար առնուած ածական , անորիշ գերբայ , մակրայ , շաղկապ , ևա : Le bon et le beau, le boire et le manger, le trop et le trop peu, les oui et les non, ևա :

Ժ. - Ամէն բաղաձայնով կամ a, è (է՞՞՞), i, o, u, վերջաւորեալ տէրութեանց , իշխանութեանց , կոմսութեանց անուանք . Le Canada, le Chili, le Danemark, le Brésil, le Rhin, ևա :

Բայսու . — La Franche-Comté.

Իգական են .

Ա. - Կանայք կամ իգական սեռէ կենդանիք . Une femme, la mère, la sœur, la fille, la lionne, la louve.

Բ. - Յատկութիւն կամ օրակութիւն ցուցունող վերացեալ անուանք . La bonté, la honte, la pudeur, la beauté, ևա :

Մասն Բայսու . Են Le mérite, le courage.

Գ. - Համբ ե ով աւարտեալ պաղոց և ծաղկանց անուանք . La tulipe, la rose, une orange, une pêche, *հա* .

ԲԱՅԱՐ. — Le narcisse, le chèvre-feuille.

Գ. - Համբ ե ով աւարտեալ տէրութեանց և գետոց անուանք . La France, l'Arménie, la Turquie, la Seine, *հա* .

ԲԱՅԱՐ. — Le Bengale, le Mexique, le Maine, le Bigorre, le Péloponnèse, le Perche, le Dunkerque, le Boristhène, le Danube, l'Ebre, l'Euphrate, le Gange, le Rhône, le Tage, le Tibre, le Tigre.

Վերջաշորոշեանց նկատմամբ

Արտկան են .

Ա. - x, eur, ion և son վերջաւորութիւններին զատ ամէն բաղաձայնով աւարտեալ անուանք . Le lac, le bond, l'œuf, le sang, l'animal, le nom, le loup, le cas, l'art, le tours (*տըստ*¹), le riz, *հա* .

ԲԱՅԱՐ. — La clef, la nef, la soif, la faim, la main, la fin, la cuisson, la moisson, la boisson, la façon, la cour, la vis, la fois, la moeurs, la forêt, la gent, la dent, la mousson, la chanson, la leçon, la mer, la chair, la cuiller, la hart, la part, la nuit (*տէլէր*²), la mort, la Toussaint, la dot.

Բ. - a, i, o, u աւարտեալ անուանք . Un opéra, un oubli, le vertigo, le trou.

ԲԱՅԱՐ. — i ով և u ով .

La foi, la loi, la paroi, la merci, la fourmi, l'après-midi, la peau, l'eau, la glu, la tribu, la vertu.

Գ. - é (*ժոյ*) ով աւարտեալ բառերն եթէ իրենցմէ

(¹) Այս բառն երրոր (*-ւ-ր-ր-ր*) նշանակէ՝ է-է-է-է է .

(²) Minuit (*մէ տէլէր*), մէ-մէ-մէ է .

անմիջապէս առաջ և բաղաձայնը չգտնուիր (¹) : Le blé, le café, le thé, le pré, le marché, le canapé, *հա* :

ԲԱՅԱՐ. — La pitié, la moitié, l'amitié, l'inimitié.

Գ. - Հետեւեալ վերջաւորութեամբ անուանք .

age,	acle,	isme,
ège,	aume,	ôme,
uge,	ème,	oire,

Զոր օրինակ . Age, chauffage, collège, déluge, miracle, royaume, diplôme, promontoire, *հա* :

ԲԱՅԱՐ. — age աւարտեալ .

La cage, image, page, rage, nage, ambages, passerage, saxifrage.

ége.	acle.
------	-------

Une allége. La débâcle.

ème.

Une brème, crème, brirème.

oire.

Une armoire, gloire, écritoire, histoire, râcloire, nageoire, passoire, poire, victoire, bouilloire, mâchoire, une mémoire (²), bassinoire.

Իգական են .

Ա. - x, eur, ion և son աւարտեալ անուանք երբոր վերջնթեր տառը ձայնաւոր ըլլայ .

Une croix, voix, chaleur, frayeur, cession, maison, *հա* :

ԲԱՅԱՐ. — Un choix, crucifix, flux et reflux, prix, faix, faux (*մարտ*), taux, courroux.

Le cœur, chœur, chou-fleur, les pleurs, bonheur, malheur, labeur, honneur, déshonneur, équateur.

(¹) Եթէ անմիջապէս առաջ և զիրը գտնուի է-է-է-է է . զոր օրինակ . piété, bonté, *եւայլն* .

(²) Այս բառն երրոր (*մ-ւ-ր-ր-ր*) նշանակէ մ-ւ-ր-ր-ր է .

Un pion, un bastion, un camion, un champion, un lampion, un fanion, un gabion, un galion, un talion, un ganglion, un taudion, un croupion, un scorpion, un septentrion, un million, un billion, trillion, un brimborion.

Le blason, le peson, le tison, l'oison, un poison, un contrepoison.

Բ. - té աւարտեալք միշտ իզական են . La beauté, la cité, la dignité, la vanité, *եռ* :

բասոն . — Un aparté, arrêté, comté, comité, côté, pâté, traité, velouté, bénédicité.

Գ. - ée աւարտեալք . Une armée, après-dînée, rosée, volée, *եռ* :

բասոն . — Athée, Musée, Orphée, Thésée.

Դ. - ie աւարտեալք . La boiserie, agonie, rêveerie, toupie, *եռ* :

բասոն . — Le génie, Messie, incendie, parapluie⁽¹⁾, foie, périhélie, pavie.

Ե. - ière աւարտեալք . La bière, la rivière, *եռ* :

բասոն . — Le cimetière, le derrière.

Զ. - չետեւեալ վերջաւորութիւնք . ace, ade, ance, ence, lle, mme, nne, rre, sse, ude, ue, ure.

Օրինակ .

La glace, une arcade, la constance, la diligence, une aiguille, une épigramme, une consonne, une pierre, une promesse, une allumette, l'exactitude, la massue, une aventure.

Չետեւեալք այս կանոնէս կը զարտուղին .

ace *ով* un espace (*պարածութիւն*, *մէջ*)⁽²⁾ .

ade *ով* un grade, le jade, le stade.

⁽¹⁾ Pluie ըստ կանոնի էտիւն է :

⁽²⁾ իսկ երբոր բառանցատ (*բարեկարգ բարեկարգ բարեկարգ*, զրաշարութեան մէջ) նշանակէ էտիւն է :

ance *ով* le rance.

ence *ով* le silence.

Իլ 14 հաս . Le calville, un mille, le chèvre-feuille, le codicille, le codille, un intervalle, un isabelle, le libelle, le quadrille⁽¹⁾, le spadille, le trille, le vaudeville, le vermicelle, le violoncelle.

մմե *ով* 3 հաս . kilogramme, programme, somme⁽²⁾.

nne *ով* personne (*մաս*).

rre *ով* 6 հաս . le beurre, le cimettere, le lierre, le tonnerre, le parterre, le verre.

sse *ով* 2 հաս . la carosse, le Parnasse.

tte *ով* 1 հաս . un squelette.

ude *ով* prélude.

Սու 18 հաս . Un cantique, un casque, un catalogue, un colloque, un dialogue, un distique, un dogue, un émétique, un manque, un masque, un narcotique, un pique (*Արմաթուղի եղ սէդյան մէս բայ* . *բէդ մաչակ*⁽³⁾), un portique, un risque, un soliloque, un topique, un tropique, un viatique.

ure *ով* 5 հաս . Un augure, le mercure, parjure, murmure, tellure.

Դիտողի հաս . — Բառ կայ որ առանձին առնուելով իզական է . բայց բայի մը հետ բաղադրեալ անուն մը կազմելով՝ արական կը լւայ , զոր օրինակ .

Un porte-feuille, un porte-letter, un porte-mouche, tire-balle, tire-bottes, casse-noisettes, *եռ* :

⁽¹⁾ իտիւն է երբ (էտիւն) նշանակէ :

⁽²⁾ Somme (բարեկարգ բարեկարգ) էտիւն է :

⁽³⁾ Pique երբոր տէզ (էտիւն) . Տէզի երկայնութիւն , բարձրութիւն . Տիզանը զինուոր . Գժտութիւն , հակառակութիւն նշանակէ , էտիւն է :

Ե. - Ամէն համր ո ով աւարտեալ անուանք՝ որք
վերոյիշեալ կանոնաց միոյն վերջաւորութիւնը չունին,
իգական են .

Une affaire, avarice, cruche, fenêtre, plainte, larme, և :

Հետեւեալք բացառութեամբ արական են . ուսա-
նողք սերտելու են .

Abîme, acte, amiante, adverbe, adultère, aigle⁽¹⁾ (արծիւ նուշն), albâtre, ambre, anecdote, ange, angle, antidote, antre, arbitre, arbre, arbuste, arcane, archiviste, artifice, asile, asthme, astre, âtre, aune⁽²⁾ (լսուրենէ), auspice, automate, axe, azote, bénéfice, bien-être, bitume, blâme, branle, bronze, buste, cable, cadavre, cadre, calibre, calice, calme, camphore, cancre, candélabre, caprice, caractère, cautère, cèdre, centime, centre, cercle, chancre, change, chanvre, chapitre, charme, chiffre, chrême, cidre, cierge, cigarette, cilice, cloître, cylstère, coche, coffre, comble, comité, commerce, compte, concile, concombre, cône, congre, conte, contraste, coude, costume, couvercle, crâne, cratère, crêpe, crépuscule, crétinisme, cible, crime, cube, cuivre, culte, cygne, cylindre, décompte, dédale, délire, démerite, désastre, dièse, désordre, dialecte, diamètre, diaphragme, dia-thèse, dilemme, diocèse, divorce, dogme, domaine, domicile, doute, drame, échange, écho (էտ), édifice, éloge, empire, emplâtre, énigme, épisode, épitaphe, épithète, épitome, équilibre, équinoxe, esclandre, escompte, évangile, exemple, exercice, exode, faite, faste, fiacre, filigrane, flegme, fleuve, frontispice, germe, genre, geste, gîte, glaive, globe, globule,

⁽¹⁾ հե-լ-ւ է երբոր (մարտաւու տրու) նշանակէ :

⁽²⁾ հե-լ-ւ է երբոր (ինդ-ն) նշանակէ :

gouffre, groupe, gymnase, havre, hémisphère, homicide, hymne (ինչէ⁽¹⁾), երգ . օրհնութիւն, iconoclaste, iconolâtre, interrègne, isthme, jeûne, labyrinth, large, linge, litre, lobe, lucre, lustre, luxe, malaise, mâle, maléfice, manche (ի-լ⁽²⁾), les mânes, le manifeste, marbre, martyre, massacre, médianoche, mélange, membre, mensonge, mérite, météore, meuble, meurtre, microscope, mime, ministère, mobile, modèle, môle, monde, monastère, monopole, monosyllabe, monstre, moule, multiplicande, muscle, mystère, navire, négoce, nombre, ongle, opprobre, orchestre (օրդեր-ն-ը), ordre, organe, orgie, orme, orne, ovale, pacte, panache, panthère, parachute, paradoxe, parricide, participe, patrimoine, peigne, pendule (ժօհնաւի . կլո-ց⁽³⁾), période (ժայր . կեր . պէլոց⁽⁴⁾), pétale, peuple, phénomène, philtre, piédouche, plane, platine, plâtre, poème, poivre, pôle, polysyllabe, poste (տեղ . պաշտօնավայր . Պահանորդք . Պաշտօն⁽⁵⁾), pouce, précepte, prêche, précipice, préjudice, prestige, prodige, protocole, proverbe, pupitre, quadrigé, quadrilatère, quantième, quinconce, régime, règle, remède, reproche, reste, rêve, rhume, rite, rôle, sable, sabre, sacerdoce, sacre, sacrifice, salpêtre, scandale, sceptre, scrupule, service, sexe, siècle, signe, site, songe, souffle, spectre, style, subside, stigmate, supplice, symbole, synode, synonyme, télescope, terme, texte, théâtre, triangle, trône, trouble, tumulte, ukase, ulcère, usage, ustensile, va-

⁽¹⁾ հե-լ-ւ է երբոր ւր-ի-ւ (եկեղեցւոյ) նշանակէ :

⁽²⁾ հե-լ-ւ է երբոր (մարտաւու) նշանակէ :

⁽³⁾ հե-լ-ւ է երբոր (ժամանակ-ժամանք) նշանակէ :

⁽⁴⁾ հե-լ-ւ է երբոր (ուրբար-ն-ը) նշանակէ :

⁽⁵⁾ հե-լ-ւ է երբոր (մարտաւու) եւ կամ (մարտաւու ժողովի ժողով) նշանակէ :

carme, ventre, verbe, vestibule, vice, vignoble, vi-naigre, viscère, vote, zèle, zéphyre.

Աւսանողք սոյն բառերուն նշանակութիւնները գործոյս բառդրքին մէջ կրնան նայիլ և գտնել:

Բ. - Թ Ի Ւ

Գաղղիերէն լեզուին Անուանց կամ Գոյականաց թիւն երկու է, եզակի (singulier) և յոգնակի (pluriel):

Եզակին մի անձ կամ մի իր ցոյց կու տայ, իսկ Յոգնակին մեկեն առելին, զոր օրինակ.

Եզակի

Un livre, գերք մը .
Un homme, մարդ մը .

Յոգնակի

des livres, գերքեր :
des hommes, մարդեկ :

Գ Ո Յ Ո Կ Ո Ն Ո Յ Յ Ո Գ Ն Ո Կ Ի Ն

Ա. - Ըստանուր ԿԱՆՈՆ . — Եզակի գոյականներն յոգնակի ընելու համար վերջերնին ս մ'աւելցունելու է, ինչպէս . un roi, թագաւոր մը, des rois, թագաւորներ . une ville, քաղաք մը, des villes, քաղաքներ :

ԲԱՑՈՒ . — s, x, z, աւարտեալ բառերն, յոգնակիի մէջ անփոփոխ կը մնան, ինչպէս . Un fils (ֆէն), որդի մը, des fils, որդիք . une voix, ձայն մը, des voix, ձայներ . un nez, քիթ մը, des nez, քիթեր :

Բ. - Եզակիի մէջ աս, eau, eu կամ օւ աւարտեալ բառերն յոգնակիի մէջ սի տեղ չ կ'առնուն, ինչպէս . Un tuyau, խողովակ մը, des tuyaux, խողովակներ . un bateau, նաւակ մը, des bateaux, նաւակներ . un neveu, եղբօրորդի մը, des neveux, եղբօրորդիներ . un vœu, իղձ մը, des vœux, իղձեր :

ԲԱՑՈՒ . — Landau և Bleu բառերն սովոր յոգնակի կ'ըլլան, ինչպէս . landaus, bleus.

Գ. - Օս աւարտեալ բառերն սովոր յոգնակի կ'ըլլան, ինչպէս . Un verrou, պարզունակ մը, des verrous, պարզունակներ . un clou, գամ մը, des clous, գամեր :

ԲԱՑՈՒ . — Bijou, գոհար, caillou, կայծքար, chou, կաղամբ, genou, ծունկ, hibou (հիպու), բու, joujou, խաղալիկ, pou, ոջիլ բառերն յոգնակիի մէջ չ կ'առնուն, ինչպէս . Des bijoux, des cailloux, des choux, des genoux, des hiboux, des joujoux, des poux.

Դ. - Եզակիի մէջ ալ աւարտեալ գոյականք յոգնակիի մէջ առ կ'ըլլան, ինչպէս . Un mal, չարիք մը, des maux, չարիքներ . un animal, անասուն մը, des animaux, անասունք . un cheval, ձի մը, des chevaux, ձիեր . un tribunal, ատեան մը, des tribunaux, ատեաններ . un hôpital (օբիտալ), հիւանդանոց մը, des hôpitaux, հիւանդանոցք . un bocal, տորակ մը, des bocaux, տորակներ, ևա :

ԲԱՑՈՒ . — Aval, ստորագրութիւն երաշխաւորութեան . bal, պարահանդէս . cal, կոշտ (հասլք) . cantal, կանտալեան պանիր . carnaval, բարեկենդան . nopal նոպալենի (ոբւսկ հը ծառ) . narval, ծովային միեղջերու . միաժանի . pal, ցից . régâl, խնջոյք . chacal, չնագայլ . serval, վագրակատու բառերն սովոր յոգնակի կ'ըլլան, ինչպէս . Un aval, des avals. un bal, des bals. un cal, des cals. un cantal, des cantals, ևա :

Ե. - Եզակիի մէջ ալ աւարտեալ գոյականք յոգնակիի մէջ ս կ'առնուն, ինչպէս . Un éventail, հովահար մը, des éventails, հովահարք . un gouvernail, զեկ մը, des gouvernails, զեկեր . un portail, մեծ դուռներ :

ԲԱՑՈՒ . — Bail, վարձումն, վարձագիր . corail,

բուստ . émail, կիտուածանկար (գնէ) . soupirail, շըն-
չահան . vantail, թեւ (որան, պարունականաց) . vitrail, ա-
պակի բառերն յոդնակի մէջ կ'ըլլան baux, coraux,
émaux, soupiraux, vantaux, vitraux.

Գեցելիք . — Travail երկու յոդնակի ունի . Ա. . — Tra-
vaux, երբ աշխատութիւն նշանակէ . Բ. . — Travails, երբ
համարատութիւն նշանակէ , և կամ պայտարաց այն
մեքենայն (պնդոց)՝ որ ստահակ ձիերը լուսնելու կամ
դարմանելու կը գործածուի :

Ail, երկու յոդնակի ունի . Aulx (օ) , սխտոր , սո-
վորական լեզուի մէջ , բայց բուսաբանք ընդհանրապէս
այլ ձեւը նախամեծար կը համարին :

Aieul, նոյնպէս երկու յոդնակի ունի . Ա. . — aieux,
նախնիք նշանակութեամբ . Բ. . — aieuxs, հայրական կամ
մայրական մեծ հայր (հաւ) նշանակութեամբ :

Ciel, երկու կերպ յոդնակի ունի . Ա. . — ciels, եր-
կինք նշանակութեամբ . Բ. . — ciels, երբ նկարուց վեր-
նակողմը , կամ անկողնոյ և քարահանքի ձեզուն , և
կամ կլիմայ նշանակէ :

Oeil, նոյնպէս երկու յոդնակի ունի . Ա. . — yeux,
աչք , ածու (թարլ) , ծակտիք նշանակութեամբ . Բ. . —
œils, բարդ բառերու մէջ կը գործածուի , ինչպէս .
œils-de-bœuf, բոլորչի պատուհան . œils-de-chat,
կղաքար :

Bercail, փարախ և Bétail, գուար բառերն յոդ-
նակի չունին . bestiaux, արջառք բառը միշտ յոդնակի
կը գործածուի , որոյ եղակին bestial անդործածելի է :



ԳԼՈՒԽԻ Բ.

Բ. . — Յ Օ Դ Ի Վ Ա Ց
(DE L'ARTICLE).

Յօդը մասնիկ մ'է , որ սովորաբար որոշեալ գոյա-
կանաց առջեւ դրուելով , անոնց հետ սեռով և թուով
կը համաձայնի :

Գաղղիացիք մինակ մէկ յօդ ունին , որն որ եղակի
արական գոյականներէն յառաջ դրուած ատեն՝ le (իւ)՝
կ'ըլլայ , ինչպէս le ciel, le livre , և . Եղակի իգական
գոյականներէն յառաջ դրուած ատեն՝ la կ'ըլլայ , ինչ-
պէս . la terre, la plume , և . իսկ յոդնակի թէ՛ ա-
րական և թէ իգական գոյականներէն յառաջ՝ les կ'ըլ-
լայ , ինչպէս . les animaux , արևին յոդնակի , les étoiles ,
էժակն յոդնակի :

Յօդնի երկու կերպ փոփոխում ունի .

Ա. . — Երբ որ le կամ la յօդը ձայնաւորով կամ ան-
ձայն և տառով սկսեալ բառէ մը յառաջ դրուի , իւր
ու կամ ա ձայնաւորը կը կրճատուի և տեղն լ տառին
վրայ ապաթարց (apostrophe) (') կը դրուի : Այս փո-
փոխութիւնը կրճատումն (élision) կ'ըսուի . ինչպէս .

L'arbre փոփոխակ ըսելու լ արե .

L'épée » » լ ապաթարց .

L'heure » » լ ապաթարց .

Բ. . — Երբոր le կամ les յօդէն յառաջ de կամ ա նա-
խադրութիւններէն մին ըլլայ , յօդը նոյն նախադրու-
թեան հետ կը միանայ , և միասին du, des, au, aux
կ'ըլլայ : Այս փոփոխութիւնն ալ կ'ըսուի Ամփոփումն
(contraction), ինչպէս .

Du livre փոփոխակ ըսելու լ արե .

Des fruits » » լ արևին .

Au soleil » » լ ապաթարց .

Aux jours » » լ ապաթարց .

ԳԻՏԵԼԻՔ . — Այս ամփոփումն եղակիի մէջ ձայնաւորով կամ անձայն և ով սկսեալ բառերէն յառաջ չգործածուիր . ուստի du enfant, au homme չըսուիր , այլ de l'enfant, à l'homme պէտք է ըսել . իսկ յոդնակիի մէջ կը գործածուի , ինչպէս . des enfants, aux hommes.

Հոլովացոյց պատկեր

Եղակի արական Յովնակի արական

Ո-ւ. և հ-ց. Le jardin,	պարտէզը .	Les jardins, պարտէզները .
Ա-ւ. և բ-ց. du jardin.		des jardins.
Տ-ր-է-ն .	au jardin.	aux jardins.

Եղակի իգական Յովնակի իգական

Ո-ւ. և հ-ց. La croix, խաչը .	Les croix, խաչերը .
Ա-ւ. և բ-ց. de la croix.	des croix.
Տ-ր-է-ն .	à la croix.

Ձայնաւորով կամ անձայն և ով սկսեալ արական և իգական անուանց հոլովումն :

Եղակի Յովնակի

Ո-ւ. և հ-ց. L'école, դպրոցը .	Les écoles, դպրոցները .
Ա-ւ. և բ-ց. de l'école.	des écoles.
Տ-ր-է-ն .	aux écoles.

Un թուականէն ետքն եկող անուան մը հոլովումն :

Եղակի Յովնակի

Ո-ւ. և հ-ց. Un arbre, ծառ մը .	Des arbres, ծառեր .
Ա-ւ. և բ-ց. d'un arbre.	d'arbres.
Տ-ր-է-ն .	à un arbre.

Ածականէ մ'ետքն եկող անուան հոլովումն :

Եղակի Յովնակի


Ո-ւ. և հ-ց. Le bon élève, բարի ա-	Les bons élèves, բարի աշա-
շակերտը .	կերտները .
Ա-ւ. և բ-ց. du bon élève.	des bons élèves.
Տ-ր-է-ն .	aux bons élèves.

Ստացական կամ ցուցական ածականով անուան մը հոլովումն .

Եղակի	Յովնակի
Ո-ւ. և հ-ց. Mon frère, եղայրս .	Ces frères, այս եղայրքս .
Ա-ւ. և բ-ց. de mon frère.	des ses frères.
Տ-ր-է-ն .	à mon frère.

Յատուկ անուանց հոլովումն .

Haïg, de Haïg, à Haïg



Գ Լ Ո Ւ Խ Գ .

Գ . — Ո Ծ Ա Կ Ա Ն Ի Վ Ր Ա Ց
(DE L'ADJECTIF).

Ածականը գոյականի վրայ դրուելով՝ անոր ինչպէս մնելը ցոյց կը տայ , ինչպէս . bon père; petit arbre; grand bonheur.

Երկու տեսակ ածական կայ , որակական , որ գոյականին որպիսութիւնը կը ցուցունէ , և որոշիչ , որ գոյականին նշանակութիւնը կ'որոշէ :

ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

Որակական ածականը (*des adjectifs qualificatifs*), ըստ ինքեան ոչ սեռ ունին և ոչ թիւ , այլ իրենց որակած գոյականին սեռն ու թիւը կ'առնուն :

Ըստէ . ԿԱՆՈՆ . — Եթէ ածականն , արականի մէջ , համր և ով չաւարտիր , իգականի մէջ համր և մը կ'առնու իւր վերջին ծայրն , ինչպէս . Prudent, առաջականէ ; saint, sainte ; méchant, méchante ; petit, petite ; vrai, vraie ; poli, polie , եւ :

բազու. Ա. — Արականի մէջ el, eil, en, on, et աւարտեալ ածականք իգականի մէջ համր է էն յառաջ կը կրկնեն իրենց վերջին բաղաձայն տառերն, ինչպէս. cruel, ար. cruelle, էֆ. vermeil, vermeille, ancien, ancienne, bon, bonne, net, nette, muet, muette, և:

ԳԻՏԵԼԻՔ. — Հետեւեալ բառերը բացառութեամբ իրենց վերջին տառը չեն կրկներ, այլ բութ շեշտ (accent grave) (‘) մը կ'առնուն է էն առաջ գտնուող է ին վրայ, ինչպէս. complet, ար. complète; էֆ; incomplet, incomplète; discret, discrète; indiscret, indiscrète; inquiet, inquiète; concret, concrète; replet, replète; secret, secrète.

Բ. — Bas, gros, gras, las, gentil, sot, épais, nul, bellot, vieillot, pâlot, profès, exprès ածականերն, որպէս և paysan գոյականն իգականի մէջ համր է էն յառաջ իրենց վերջին բաղաձայնը կը կրկնեն, ինչպէս. Basse, grosse, grasse, lasse, gentille, sotte, épaisse, nulle, bellotte, vieillotte, pâlotte, professe, expresse, և paysanne.

Գ. — Jumeau, beau, nouveau, fou, mou, vieux ածականաց իգականը կ'ըլլայ այսպէս. jumelle, belle, nouvelle, folle, molle, vieille. Վերջի հինգ ածականք երկրորդ արական մ'ալ ունին՝ որ է, bel, nouvel, fol, mol և vieil, որոնք ձայնաւորով կամ անձայն հ ով պկեալ գոյականաց առջեւ կը գործածուին, ինչպէս. bel enfant, bel homme; nouvel attentat, nouvel habit; un fol orgueil, fol homme; vieil habit, և:

Դ. — Արականի մէջ և աւարտեալ ածականք, որպիսիք են bref, naïf, իգականի մէջ իրենց և տառը և ի կը փոխեն, ինչպէս. brève, naïve.

Ե. — Արականի մէջ և աւարտեալ ածականք, իգականի մէջ իրենց և ը և ի կը փոխեն, ինչպէս. dangerous, dangereuse; jaloux, jalouse.

ԳԻՏԵԼԻՔ. — Doux, faux, roux և prefix բառերուն իգականը կ'ըլլայ douce, fausse, rousse և prefixe.

Զ. — Արականի մէջ և աւարտեալ ածականաց իգականն ընդհանուր կանոնին համաձայն կը կազմուի, սակայն վերջնթեր է ին վրայ բութ շեշտ (accent grave) (‘) մը պէտք է յաւելու, ինչպէս. léger, légère; entier, entière.

Է. — Արականի մէջ ցը աւարտեալ ածականք իգականի մէջ համր է մը կ'առնուն, որոյ վրայ կը դրուի նաեւ երկկէտ (tréma) (‘), զի առանց երկկէտի, ցը վերջաւորութիւնն համր պիտի մնար, ինչպէս. figure (ֆի) և sarigue (սարի) բառից մէջ: Aigu, aiguë (էի-); ambigu, ambiguë.

Ը. — Արականի մէջ eur և teur աւարտեալ ածականներէն անոնք որ ներկայ գերբայէ մը (participe présent) կազմեալ են, ինչպէս. trompeur (trompant), menteur (mentant), իգականի մէջ ես կ'աւարտին, ինչպէս. trompeuse, menteuse.

ԳԻՏԵԼԻՔ. — Pécheur, enchanteur, vengeur ածականաց իգականը կ'ըլլայ, pécheresse, enchanteresse, vengeresse.

Թ. — teur աւարտեալ ածականներէն անոնք՝ որ ներկայ գերբայէ մը կազմեալ չեն, ինչպէս accusateur (accusant), իգականի մէջ իրենց վերջաւորութիւնը trice կը փոխեն, ինչպէս. accusatrice, accusatrice; bienfaiteur (բէնֆէտէու), bienfaiteur, délateur, délatrice.

ԳԻՏԵԼԻՔ 1. — Կան մի քանի teur աւարտեալ ածականք, որք թէ եւ ներկայ գերբայէ մը կազմեալ են, սակայն իգականի մէջ բացառութեամբ trice կ'աւարտին, ինչպէս. exécuteur, exécutrice; inspecteur, inspectrice, inventeur, inventrice; persécuteur, persécutrice.

Զ. — Meilleur, majeur, mineur, որպէս և érieur

աւարտեալ ածականք իրենց իգականներն ընդհանուր կանոնին համաձայն կը կազմեն, ինչպէս. meilleure, majeure, mineure; antérieur, antérieure; supérieur, supérieure.

Յ. — Amateur, auteur, docteur, imposteur, littérateur, professeur, rédacteur, ևա գոյականք, Երբ ածականաբար գործածութին, իգականի մէջ, սովորաբար անփոփոխ կը մնան: Նոյնպէս artisan, témoin, grognon բառերն, ինչպէս. une femme amateur (էւլուեր); une femme auteur (էւլֆիուեր).

Fat, châtain, dispos ածականք իգական չեն գործածուիր:

Հետեւեալ ածականաց իգականը բոլորովին անկանոն կերպիւ կը կազմուի. ուսանողը սերտելու են:

Blanc, ար. blanche, էֆ; franc, franche; sec, sèche; frais, fraîche; turc, turque; public, publique; caduc, caduque; grec, grecque; malin, maligne; bénin, bénigne; long, longue; oblong, oblongue; tiers, tierce; favori, favorite; coi, coite.

ԱՐԱԿՈՒՑՆ ԱԾԱԿԱՆԱՅ ՅՈՒՆԱԿԻՆ

Ըստէ. ԿԱՆՈՆ. — Ածական մը յոդնակի ընելու համար վերջն սժաւելցունելու է, ինչպէս. Bon, ար. bonne, էֆ. ար. աժ. bonnes, էֆ աժ; méchant, méchante, méchants, méchantes, ևա:

ԲԱՅԱՆ. — Եզակիի մէջ Տ, Խ աւարտեալ ածականք, յոդնակի մէջ անփոփոխ կը մնան, ինչպէս. Un mur épais, des murs épais; un enfant pieux, des enfants pieux, ևա:

Բ. — Եզակիի մէջ օա աւարտեալ ածականք յոդնակի մէջ Խ կ'առնուն, ինչպէս. Beau, beaux; nouveau, nouveaux. ևա:

Գ. — Եզակիի մէջ ալ աւարտեալ ածականաց մեծմասն, յոդնակիի մէջ իրենց վերջաւորութիւնն առ ի կը փոխեն, ինչպէս. Moral, moraux; égal, égaux; brutal, brutaux; amical, amicaux, ևա:

ԲԱՅԱՆ. — ալ աւարտեալ ածականներէն ոմանք, որոց արական յոդնակիի քիչ կը գործածուի, յոդնակիի մէջ ըստ ընդհանուր կանոնին Տ կ'առնուն, ինչպէս. Fatal, fatal; naval, navals; filial, filials; final, finals; glacial, glacials; initial, initials; nasal, nasals; pascal, pascals; théâtral, théâtrals, ևա:

ՀԱՄԱՉԱՐԱՅՈՒԹԻՒՆ ԱԾԱԿԱՆԱՅ

Ածականը թէեւ ինքնին ո՛չ սես ունի և ոչ թիւ, սակայն իւր գոյականին հետ սեռով և թուով կը համաձայնի, ինչպէս. Le bon père, les bons pères; la bonne mère, les bonnes mères, ևա:

Երբ ածականն երկու կամ աւելի եզակի գոյականաց վերաբերի, յոդնակի կը գրուի, ըստ որում երկու եզակի կարծեն մի յոգնակի.

Եթէ գոյականներն արական են, ածականն յոդնակի արական կը գրուի, ինչպէս. L'oncle et le neveu intelligents. Եթէ գոյականներն իգական են, ածականն յոդնակի իգական կը գրուի, ինչպէս. La tante et la nièce intelligentes. Իսկ եթէ գոյականք տարասեռ են, այսինքն՝ մին արական և միւսը կամ միւսներն իգական, ածականը միշտ յոդնակի արական կը գրուի, ինչպէս. Le neveu et la nièce intelligents.

Նու և demι ածականք մերթ իրենց գոյականին հետ
կը համաձայնին և մերթ չեն համաձայնիր :

Nu և demi անփոփոխ կը մնան, երբ գոյականէն յառաջ դրուած են, և այն ատեն իրենց մէջտեղը մի-ուրեան զիծ (trait d'union) (-) մը կ'ուղեն. Pendant une demi-heure, il est resté nu-pieds. Իսկ գոյականին հետ կը համաձայնին, երբ անկէ վերջը դրուած են, ինչպէս. Je vous ai attendu une heure et demie. Il marchait pieds-nus.

Գետելիք . — Demie բառն իբրեւ գոյական իգական է և յողնակիի նշան կ'առնու , ինչպէս . Une demie, deux demies. Cette horloge sonne les demies.

Ն ա ծ ա կ ա ն ը , թէսլէտ գոյականէն յառաջ դրուած ըլլայ , անոր հետ կը համաձայնի , երբ իւր վրայ յօդ ունենայ , ինչպէս . La nue (*լու*) propriété.

Feu ածականը միշտ գոյականէն յառաջ կը դրուի ,
և անոր հետ կը համաձայնի երբ անմիջապէս քովիք դըր-
ուած է , ինչպէս . La feue (հանդուցեալ) reine; ma feue
sœur. Իսկ անփոփոխ կը մնայ , երբ գոյականէն բաժ-
նուած է յօդով կամ որոշիչ ածականով մը , ինչպէս .
Feu la reine; feu ma sœur.

Որակական ածականք երբեմն բայից վրայ դրուելով,
մակրայօրէն կը գործածուին և այն ատեն անփոփոխ կը
մնան, ինչպէս . Voir clair; parler haut; frapper fort;
marcher droit; sentir bon; coûter cher, և այլ այս
տեսակ բացատրութեանց մէջ: Ces enfants parlent haut;
ces meubles coûtent cher.

Être, devenir, paraître, sembler **բայերէն յետոյ**
դրուած ածականն ոչ թէ մակբայ, այլ ածական է
 (ստորոգելի, attribut) և հետեւապէս իւր որակած գո-
 յականին հետ կը համաձայնի, ինչպէս . Ces livres sont
 chers; ces fruits semblent bons.

Որակական ածականք զանազան աստիճաններով ցոյց
կու տան իրենց գոյականաց որպիսութիւնն : Արդարեւ
մարդ կրնայ երջանիկ, ուրիշէ մասելի կամ նուազ եր-
ջանիկ, և կամ ամենեն աւելի երջանիկ ըլլալ :

Աստի յառաջ կու գան երեք աստիճանք . Ա. - Դրական (positif) , Բ. - Բաղդատական (comparatif) և Գ. - Գերազական (superlatif) :

Ա. - Դրականը գոյականին մի միայն ինչպէս ըլլալը ցոյց կու տայ , զոր օրինակ . Belle maison, cette maison est belle.

Բ. - Բաղդատականը գոյականին ուրիշի մը հետ համեմատութեամբ ինչպէս ըլլալը ցոյց կու տայ . և ըստ որում համեմատեալ գոյականն ուրիշէն կամ վեր պիտի ըլլայ , կամ վար և կամ անոր հաւասար , անոր համար երեք բազդատական աստիճան կայ . Ա. - Առանձիւրեան (de supériorité) , Բ. - Նուազուրեան (d'infériorité) և Գ. - Հանասարուրեան (d'égalité) :

1. - Առաւելութեան բաղդատականը կը շինուի՝ ածականէն յառաջ plus և ետքը զե գնելով, ինչպէս. Cette maison est plus belle que l'autre.

ԳԻՏԵԼԻՔ. — ԵՐԵՔ ածական կայ, որոնք իրենք ի-
րենցմէ առաւելութեան բաղդատականի զօրութիւն ու-
նին. այսինքն՝ Meilleur (*լաւագույն*), փոխանակ plus
bon *փ*⁽¹⁾. Moindre (*փոքրագույն*), փոխանակ plus petit *փ*,
և pire (*վարագույն*, *ալ չել*), փոխանակ plus mauvais *փ*.
բայց plus petit և plus mauvais եւս կրնան գործած-
ուիլ:

2. - Նուազութեան բաղդատականը կը շինուի ա-
ծականէն յառաջ moins le bâti que qնելով, ինչպէս.
cette maison est moins belle que l'autre.

⁽⁴⁾ *Այս* plus bon թ բնաւ չգործածուիր .

3. - Σωιασσαρπιρέωσι *μωζητιστικάνειρ* ήρε χήνοιτι α-
δωκανέντιν *γωνιώθ* aussi *καστ* si και *τετρερ* que *τύπλωψ*,
βήνεατευ. cette maison est aussi belle que l'autre.

Գ. - Գերադրականը գոյականին վերջին աստիճանի
վեր կամ վար ըլլալը ցոյց կու տայ, որն որ երկու կեր-
պիւ կ'ըլլայ, մէկ մ'ուրբիչներուն հետ համեմատելով,
որ Յարաբերական (relatif) գերադրական կ'ըսուի, մէկ
մ'ալ առանց համեմատութեան, որ բացարձակ (absolu)
գերադրական կ'ըսուի :

Յարաբերական գերադրականը կը կազմուի առա-
ւելութեան կամ նուազութեան բաղդատական ածակա-
նին վրայ յօդ, կամ mon, ton . . . դնելով, ինչպէս .
C'est la plus belle maison, կամ c'est la maison la
plus belle, կամ c'est la plus belle des maisons. C'est
ma plus belle maison, այսինքն՝ c'est la plus belle
de mes maisons.

Բացարձակ գերադասկանը կը կազմուի սոսկ ածակա-
նէն յառաջ տրե, բարերէն մին գնելով, ինչպէս . Cette maison est très-belle, bien belle, *լե :*

կու տան : Հետեւաբար երկու տեսակ են . 1 - Բացարձակ (cardinal) . 2 - Դասական (ordinal) .

Բացարակիք *եւ*. Un, "r. une *էր*, deux, trois, quatre, cinq, six, sept, huit, neuf, dix, onze, douze, treize, quatorze, quinze, seize, dix-sept, dix-huit, dix-neuf, vingt, trente, *եւ*:

Բացարձակ թուականաց վրայ ի եմ մասնիկը գնելով՝
կո համաստեն Դաստիար, ինչպէս . Trois, troisième.

ԳԵՂԱՔՆԵՐԸ ՊՈՅԱԿԱՐ Ք ԳԵՂԱՔՆԵՐԸ ՊՈՅԱԿԱՐ Ք
ԳԻՒՆԴԱՅՆ Ե ԱԼԱՐՄՈՒԵԱԼՔ, ԻԵՄ ՄԱՍՆԻԿՆ
ԱՌԱՆԵԼՈւ ՄԱՏԵԿՆԻՆ Այդ անձայն Ե ՄԱՊԸ ԿԸ ԿՈՐՄԱՆցու-
ՆԵՆ, ԽՆՏԱԳԻՍ. Trente, trentième.

6. — Cinq թուականն ième մասնիկէն յառաջ և տառն եւս կ'առնու, և կ'ըլլայ cinquième. իսկ նես կ'ըլլայ neuvième.

Գ. — Քովէ քովէ երեք չորս դասական եղած ատեն՝ վերջինը միայն իème մասնիկը կ'առնու, ինչպէս. Trois cent cinquante-quatrième.

Բ. Ստացական ածականք գոյականէ մը յառաջ դըր-
ուելով՝ անոր որուն ըլլալը ցոյց կու տան։ Այն գոյա-
կանն՝ որուն քովին որ դրուած են, ստացեալ կ'ըսուի։
իսկ այն բառն՝ որուն աեղ որ դրուած են, ստացիջ
կ'ըսուի, ինչպէս։ Pierre a perdu son livre, այս խօս-
քին մէջ լիր բառն ստացեալ է, և Pierre ստացիջ։

Ստացականք են .

b<u>q</u>u<u>u</u>l<u>h</u> <u>mp.</u>	b<u>q</u>u<u>u</u>l<u>h</u> <u>ts.</u>	g<u>u</u>q<u>u</u>u<u>l</u>h <u>mp.</u> <u>u</u> kt.			
Mon,	<i>b<u>u</u>r</i> ,	Ma,	<i>b<u>u</u>r</i> ,	Mes,	<i>b<u>u</u>r</i> ,
Ton,	<i>p<u>u</u>u</i> ,	Ta,	<i>p<u>u</u>u</i> ,	Tes,	<i>p<u>u</u>u</i> ,
Son,	<i>b<u>u</u>p</i> ,	Sa,	<i>b<u>u</u>p</i> ,	Ses,	<i>b<u>u</u>p</i> ,
Notre,	<i>d<u>u</u>p</i> ,	Notre,	<i>d<u>u</u>p</i> ,	Nos,	<i>d<u>u</u>p</i> ,
Votre,	<i>z<u>u</u>p</i> ,	Votre,	<i>z<u>u</u>p</i> ,	Vos,	<i>z<u>u</u>p</i> ,
Leur,	<i>b<u>u</u>t<u>u</u>g</i> ,	Leur,	<i>b<u>u</u>t<u>u</u>g</i> ,	Leurs,	<i>b<u>u</u>t<u>u</u>g</i> ,

Սոքա միշտ գոյականի մը հետ կը գործածուին և
յօդ չեն առնուր :

ԳԻՏԵԼԻՔ . — Զայնաւորով և անձայն ի տառով սկը-
սեալ իգական բառերէն յառաջ՝ mon, ton, son կը-
դրուի, փոխանակ ma, ta, sa ի, ինչպէս . Mon épée,
փոխանակ ըսելու ma épée; mon âme, փոխանակ ma
âme ի, են :

Գ. . — Ցուցական ածականք գոյականին քով դրուե-
լով՝ զանի մօտի պէս ցոյց կը տան, և են .

Ce, cet, ար. cette, էֆ. ces, յէ. ար. և էֆ. :

ԳԻՏԵԼԻՔ . — Եղակի արականի մէջ ce ցուցականը կը-
դրուի բաղաձայնով սկսեալ բառէ յառաջ, ինչպէս .
ce jardin. իսկ այս ձայնաւորով կամ անձայն ի տա-
ռով սկսեալ բառէ յառաջ, ինչպէս . cet homme.

Դ. . — Անորոշ ածականք գոյականէ մը յառաջ դրուե-
լով՝ վրան ընդհանրութիւն մը կ'աւելցունեն, և են .

Quelque (մը, մէկ, +անէ մը), chaque (ամէն, ամէն
մէկ), quelconque (է՞ն կամ ա՞ր ո՞ւ լինէ, ամէնե-ին), nul,
ար. nulle, էֆ. aucun, ար. aucune, էֆ. pas un, ար. pas
une, էֆ. (ա՞նտ, և ա՞նմէկ), plusieurs (լազար), autre (Քա՞ն, ա՞նմէկ), l'un et l'autre (լէ՛ մէկ լէ՛ մէ-ան, երկու-ին ալ),
tout, ար. toute, էֆ. (ամէն), même (նոյն) :



Պ. Լ. Ո Ւ Խ Խ Պ. .

Դ. Դ Ե Բ Ա Ն Ո Ւ Ա Ն Վ Ր Ա Յ

(D U P R O N O M)

Դերանուն կը կոչուին այն բառերն՝ որք խօսքին
մէջ նախապէս յիշուած բառից տեղ դրուելով՝ անոնց
կրկնութիւնն արգիելու կը ծառայեն, ինչպէս. L'homme
pieux rend à Dieu l'hommage, qu'il lui doit (բարե-
պաշտ մարդը կու որց Աստուծոյ այն յարդունիւնը, արն որ
ինք անոր պարտական է) : Եթէ այս խօսքին մէջ բնաւ
դերանուն ըլլար, hommage, homme, Dieu գոյականք
կրկնելով՝ l'homme pieux rend à Dieu l'hommage,
lequel hommage l'homme pieux doit à Dieu ըսելու էր,
որով թէ՛ խօսքն յոյժ կ'երկնար, և թէ գեղեցկու-
թիւնը կը կորուսէր :

Դերանուանք հինգ տեսակ են . Ա. - Անձնական
(personal). Բ. - Ստացական (possessif). Գ. - Ցուցա-
կան (démonstratif). Դ. - Ցարաբերական (relatif) և Ե.
- Անորոշ (indéfini) .

Ա. - Անձնականք գոյականին տեղը դրուելով՝ ա-
նոր դէմքը ցոյց կու տան :

Դէմքն երեք է, Առաջին, Երկրորդ և Երրորդ :

Խօսողն՝ է Ա. դէմք :

Որու հետ որ կը խօսուի՝ է Բ. դէմք :

Որուն վրայ որ կը խօսուի՝ է Գ. դէմք :

Անձնականը են .

Ա. դէմք Je, me, moi, nous.

Բ. » tu, te, toi, vous.

Գ. » il, ար. ils, ար. յա՞տ. elle էֆ. elles, էֆ. յա՞տ.
lui, leur, eux, le, la, les, se, soi, en, y.

Սոցա նշանակութեան և ինչ կերպիւ նախադրու-
թիւն առնելուն օրինակը .

Առաջին դեմք

		Յովակի	
		Յովակի	
Ու-ւ.	Je, moi,	ես .	Nous, <i>մեր</i> .
Սէ-ւ.	de moi,	իմ .	de nous, <i>մեր</i> .
Տէ-ւ.	à moi, moi, me,	ինձ .	à nous, nous, <i>մեզի</i> .
Հ-այ-	moi, me,	իմ .	nous, <i>զմեր</i> .
Բ-այ-	de moi,	ինձմեր .	de nous, <i>մենէ</i> .

Երկրորդ դեմք

		Յովակի	
		Յովակի	
Ու-ւ.	Tu, toi,	դու .	Vous, <i>դեր</i> .
Սէ-ւ.	de toi,	քու .	de vous, <i>ձեր</i> .
Տէ-ւ.	à toi, toi, te,	քեզ .	à vous, vous, <i>ձեզի</i> .
Հ-այ-	toi, te,	զքեզ .	vous, <i>զմեր</i> .
Բ-այ-	de toi,	քեզմեր .	de vous, <i>ձենէ</i> .

Երրորդ դեմք

		Յովակի	
		Յովակի	
Ու-ւ.	Il, lui,	ան, անի .	Ils, eux, <i>անմիք</i> .
Սէ-ւ.	de lui, en,	անոր .	d'eux, en, <i>անմոց</i> .
Տէ-ւ.	à lui, lui, y,	անոր .	à eux, leur, y, <i>անմոց</i> .
Հ-այ-	lui, le,	զայն, զանի .	eux, les, <i>զմանմիք</i> .
Բ-այ-	de lui, en,	անկէ .	d'eux, en, <i>անմոցմէ</i> .

Իգականի

		Յովակի	
		Յովակի	
Ու-ւ.	Elle,	ան, այն, անի .	Elles, <i>անմիք</i> .
Սէ-ւ.	d'en, en,	անոր .	d'elles, en, <i>անմոց</i> .
Տէ-ւ.	à elle, lui, y,	անոր .	à elles, leur, y, <i>անմոց</i> .
Հ-այ-	elle, la,	զայն, զանի .	elles, les, <i>զմանմիք</i> .
Բ-այ-	d'elle, en,	անկէ .	d'elles, en, <i>անմոցմէ</i> .

Արական և իգական

		Յովակի	
		Յովակի	
Ու-ւ.	Soi,	<i>ինք</i> .	
Սէ-ւ.	de soi,	<i>իր</i> .	
Տէ-ւ.	à soi, se,	<i>իրեն</i> .	se, <i>իրենց</i> .
Հ-այ-	soi, se,	<i>զինք</i> .	se, <i>զիրենք</i> .
Բ-այ-	de soi,	<i>իրմէ</i> .	

Բ. — Առաջականիք գոյականի մը տեղ դրուելով՝ առողջութեանը կուտան, և են.

Արական

		Յովակի	
		Յովակի	
Le mien,	<i>իմն</i> ,	Les miens,	<i>իմիններու</i> ,
Le tien,	<i>քուկու</i> ,	Les tiens,	<i>քուկուններու</i> ,
Le sien,	<i>իրենը</i> ,	Les siens,	<i>իրենները</i> ,
Le nôtre,	<i>մերը</i> ,	Les nôtres,	<i>մերինները</i> ,
Le vôtre,	<i>ձերը</i> ,	Les vôtres,	<i>ձերինները</i> ,
Le leur,	<i>իրենցը</i> .	Les leurs,	<i>իրենցները</i> .

Իգական

		Յովակի	
		Յովակի	
La mienne,	<i>իմն</i> ,	Les miennes,	<i>իմիններու</i> ,
La tienne,	<i>քուկու</i> ,	Les tiennes,	<i>քուկուններու</i> ,
La sienne,	<i>իրենը</i> ,	Les siennes,	<i>իրենները</i> ,
La nôtre,	<i>մերը</i> ,	Les nôtres,	<i>մերինները</i> ,
La vôtre,	<i>ձերը</i> ,	Les vôtres,	<i>ձերինները</i> ,
La leur,	<i>իրենցը</i> .	Les leurs,	<i>իրենցները</i> .

ԳԻՏԵԼԻՔ. — Սոցա վրայի յօդերը միշտ կը մնան. որ բոնք հասարակ յօդերուն պէս նախադրութիւն եւս առնելով, դու mien, au mien, de la sienne, à la nôtre, des vôtres, aux leurs, և լու, կը լլան:

Գ. — Ցուցականիք գոյականի մը տեղ դրուելով՝ զայն մօտի պէս ցոյց կուտան, և ասոնք են.

Արական

Եղակի

Celui, այն, անի .
Celui-ci, այս, ասի .
Celui-là, այն, անի .

Յողնակի

Ceux, ասոնք, անոնք .
Ceux-ci, ասոնք .
Ceux-là, անոնք .

Իգական

Եղակի

Celle, ասի, անի .
Celle-ci, ասի .
Celle-là, անի .

Յողնակի

Celles, ասոնք, անոնք .
Celles-ci, ասոնք .
Celles-là, անոնք .

Գեցելիք . — Բաց ասոնցմէ օք (այս), գերանունն առանց փոխուելու թէ՛ արականի և թէ իգականի, թէ՛ եղակիի և թէ յոդնակիի մէջ կը գործածուի : Կայ նաեւ Ceci, որ կը նշանակէ այս բանս, և cela այն բանս :

Դ . — Յարաբերականք իրենցմէ յառաջ եղած բառի մը տեղ գրուելով՝ անոր ընդհանուր իմաստը կ'ամփոփեն, և այն բառն Յարաբերեալ կ'ըսուի :

Յարաբերականք հետեւեաներն են . Qui, que, quoi, dont, où, lequel.

Սոցա նշանակութեան և ինչ կերպիւ նախադրութիւն առնելուն օրինակը .

Ու-ւ . Qui (երեւ-ւ) ,

որ, որոնք .

Սէ-է . De qui, de quoi, dont,

որուն, որոնց .

Տ-ր- . A qui, à quoi, où,

որուն, որոնց .

Հ-յ- . Que, qui, quoi,

որ, զար, որոնք .

Բ-ց- . De qui, de quoi, dont, d'où, որմէ, որոնցմէ :

Եղակի

Յողնակի

Ար-է-ւ . Ետ-է-ւ . Ար-է-ւ . Ետ-է-ւ .
Ո. Lequel, որն որ . Laquelle, Lesquels, Lesquelles,
Ա. duquel, de laquelle, desquels, desquelles,
Տ. auquel, à laquelle, auxquels, auxquelles,
Հ. lequel, laquelle, lesquels, lesquelles,
Բ. duquel, de laquelle, desquels, desquelles.

Ե . — Անորողք գոյականաց տեղ կը գրուին, ո'վ և քանի՛ հատ ըլլալնին ցոյց չտալով, և են .

On, մէկը, մարդ, մարդիկ . — Chacun, ամէն մէկը, իւրաքանչիւր ոք, ամէն մարդ . — Quelqu'un, մէկը . quelques-uns, ոմանք . — Personne, ոչ ոք, ամենեւին մէկը . — Rien, ոչինչ, ամենեւին բան մը . — Autrui, ուրիշն, ուրիշները . — L'un l'autre, մէկմէկ, իրար . — L'un et l'autre, թէ՛ մէկը թէ մէկան, երկուքն ալ . — Aucun, nul, և ոչ մէկը . — Plusieurs, շատերը . — Autre, ուրիշը, մէկալը . — Tout, ամէնը :

Գետեւեալ մի քանի բառերն եւս անորոյ դերանուն կը համարուին .

Quel, ի՞նչ, ո՞ր . — Quel que, ի՞նչ որ, ի՞նչ բան որ, — Quelque . . . que, ի՞նչափ որ, ո՞րչափ որ . — Quoi que, ի՞նչ որ . — Quoi que ce soit, ի՞նչ որ ալ ըլլայ, ի՞նչ որ . Qui que ce soit, ո՞վ որ ալ ըլլայ :

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Ե . Բ Ա Ց Ի Վ Ր Ա Յ

(DU VERBE)

Բայլ բանի մը վիճակը կամ որպիսութիւը կը հաստատէ, ինչպէս. Dieu est grand (Ուրիշն ուժ է); les hommes pensent (Տարբէն էւ երգնեն) .

Հինգ տեսակ բայլ կայ . Ա . — Ներգործական, Բ . — Կրանորական, Գ . — Զեզոր, Դ . — Անդրադարձ կամ Դերանուանական, և Ե . — Անդեմ կամ Միադիմ :

Ա . — Ներգործական բայլն (verbe actif¹) ուրիշի հետ հաղորդութիւն ունեցող գործ մը ցոյց կու տայ, ինչպէս. J'aime mon père (հայրս կը սէրէմ), ևա :

(¹) Այս բայլն Աւուլէն (transitif) եւս կ'ըսուի, բանզի տէր բայիին (Բայլ աւուլէն գործը նորու անը է-է եւ Տէր բայլ [suject] էւ իւլ-է .) կատարած գործողութիւնն հարկաւ ուրիշի մը կ'անցնի :

ԳԻՏԵԼԻՔ. — Յայի մը ներգործական ըլլալը կ'իմաց-
ուի երբոր կարելի է առջեւը Դէք կամ բան և ըսել :
Ուստի առնունք վերի օրինակն և ըսենք, j'aime ներ-
գործական է, վասնզի կրնանք ըսել, j'aime quelqu'un
(Դէք կը սիրեմ), j'aime quelque chose (բան և կը սի-
րեմ), եւ :

Բ. - Կրաւորական բայն (verbe passif) ուրիշ բա-
դունուած գործ մը ցոյց կու տայ, ինչպէս. Je suis
aimé de mon père (հօրեն իւ ՚երակէ), և :

Գիտելիք Ա. — Այն բայերն որոնց առջեւ՝ է՞նչ բանե
կամ ուսի՞ց հարցմունքը կրնայ ըլլալ կրառքական էն:
Ուստի առնունք վերի օրինակն և ըստնք. Je suis aimé
կրառքական է, վասն զի կրնանք ըսել, je suis aimé
de quelqu'un (Քէ՞ հը կը սիրուիմ), ուսի՞ց, հօրմէս.
Դարձեալ, je suis brûlé (Կարէ՞), je suis jeté (Կնե՞ս-
սի՞ս), և:

բ. — Գաղղիկերէնի մէջ ըստ ինքեան կրանորական
բայ չկայ, ամէն ներզործական բայից անցեալ գերբայն
էեր բային հետ խոնարհելով կրանորական կ'ըլլայ:

գ. Զեզոր բայն (verbe neutre)՝ ըստղին վրայ սահ-
ցող գործ մը ցոյց կու տայ , ինչպէս . Je suis tombé
(վակայ) ; il pleurait de joie (սրբական նկատմաք) , եւ :

ԳԻՏԵԼԻՔ. — Այս բայերն որսոց առջեւ է՞նչ կամ ո՞չ
չկրնար դրուիլ չեզոք են : Ուստի առնունք վերի օրի-
նակներն և ըսենք, յե սիս tombé, չեզոք է, վասն զի
չենք կրնար ըսեւ է՞նչ կ'իշնամ կամ ո՞չ կ'իշնամ : Ալ
պլուրայ նոյնպէս վշտ է, վասն զի չենք կրնար ըսեւ,
է՞նչ կուլար կամ ո՞չ կուլար, ևա :

Պ. - Անդրադարձ կամ Դերանուանական բայց
(verbe réfléchi կամ pronominal) երկու նոյն դէմք ու-
նեցող դերանուառվ կը խոնարհի, ինչպէս, յեմ' ասսիeds
(և նորիք), իլ սե լեվ (Կ'Ե՛ՆԵ), ևս : Ասոնցմէ ոմանք միշտ
Անդրադարձ են, ինչպէս . յե մե սouviens] (և ՏԵ՛ՆԵ) .

ոմանք ալ ըստ պատահման Անդրադարձ կը լինին, ինչ-
պէս. il se joue de moi (զի՞ս կը ժաղկէ, ժաղը կ'ընէ) եւ :

Ե. - Անդեմ (impersonnel) կամ Միադեմ (unipersonnel) բայն ամէն ժամանակին մէջ դէմք մը միայն, այն է՝ եզակի երրորդ դեմք ունի, ինչպէս . il neige (իլ ֆէ-նէ), ևս : Ասոնցմէ եւս ոմանք միշտ Անդեմ են, ինչպէս . il faut (հարէ է), il neige, ևս . ոմանք ալ ըստ պատահման երրեմն միադեմ կ'ըլլան, ինչպէս . il convient (իլ լունէ), il arrive (իլ դարձանէ), ևս :

ԸստՀԱՅՈՒԹԻՒՆ ԳԻՏԵԼԵՔ. — Ամէն Եկրգործական բայք
առօր օժանդակը կ'առնուն : Ամէն կրասորական և Անդ-
րադարձ բայք եռե կ'առնուն : Միադեմ և Զեզոր բայե-
րէն շատն առօր օժանդակը կ'առնուն, ոմանք ալ եռե.
իսկ այլք ոմանք թէ՛ առօր և թէ եռե կ'առնուն : Զէ-
զոր բայերուն մէջ ֆոք ճը կամ շաբառ՝ ճը ցուցունելու
համար առօր օժանդակը կը գործածուի, իսկ միջան ճը
յայտնելու համար եռե.

Այս գեղոր բայերն որոնք են օժանդակը կ'առնուն, 12 հատ են միայն.

Aller, Arriver, Choir, Décéder, Eclorer, Entrer, Mourir, Naitre, Partir, Sortir, Tomber & Venir. *սոցա անցեալ գերբայն* être *բային հետ համաձայնելու* է *միշտ*, *ինչպէս*. Il est parti, elle est partie, ils sont partis, elles sont parties, *լիւ*:

Բայերը՝ գոյականաց պէս թիւ և գերանուանց պէս
դէմք ունենալին զատ, ունին նաև Եղանակ և Ժամանակ.

Բայից եղանակն հինգ է, որոցմէ չորսը ժամանակ
ունի:

Ա. – Սահմանական եղանակ (mode indicatif).

1. - Ներկայ (présent). 2. - Անկատաբ (imparfait).

3. - Անցեալ որպէս (passé défini) . 4. - Անցեալ անորդ (passé indéfini) . 5. - Անցեալ յառաջազդյան (passé antérieur) . 6. - Գերակատար (plus-que-parfait) . 7. - Ապա-

Ապառնի (futur) . 8. - Ապառնի անցեալ (futur antérieur) :
 Բ. - Թեական եղանակ (mode conditionnel) :
 Կ. - Ներկայ (présent) , Զ. - Անցեալ (passé) :
 Գ. - Հրամայական եղանակ (mode impératif) .
 Դ. - Ստորադասական եղանակ (mode subjonctif) :
 Ե. - Ներկայ կամ Ապառնի (présent ou futur) . Զ. -
 Անկատար (imparfait) . Յ. - Անցեալ (passé) . Գ. - Գե-
 րակատար (plus-que-parfait) :

Ե. - Աներեւոյք եղանակ (mode infinitif) .
 Գ. - Ներկայ (présent) . Զ. - Անցեալ (passé) . Յ. -
 Ընդունելութիւն ներկայ (participe présent) . Գ. - Ըն-
 դունելութիւն անցեալ (participe passé) :

Առաջին չորս եղանակը Դիմաւոր կ'ըսուին , որով-
 հետեւ իրենց ամէն ժամանակներն ալ զատ զատ դէմ-
 քեր ունին . իսկ աներեւոյթ եղանակն Անդէմ կ'ըսուի ,
 որովհետեւ իւր ժամանակը դէմք չունին :

Ժամանակներէն ոմանք Պարզ (simple) են , ոմանք
 ալ բաղադրեալ (composé) : Բառով մը միայն շինուած
 ժամանակը Պարզ ժամանակ (temps simple) . իսկ աvoir
 կամ Էtre բայերով շինուածք բաղադրեալ ժամանակ
 (temps composé) կ'ըսուին :

Բային՝ թիւք , դէմքն , եղանակն և ժամանակը ցու-
 ցունելու համար ունեցած փոփոխութիւնը խոնարհում
 կ'ըսուի :

Ամէն բայ մի և նոյն կերպիւ չխոնարհիր , և այս
 տարբեր կերպիւ խոնարհիւ Լծորդութիւն (conjugaison)
 կ'ըսուի :

Բայից լծորդութիւնը գլխաւորաբար չորս է , որք
 իրարմէ աներեւոյք ներկայ ժամանակով կ'որոշուին :

Առաջինն	er	կը վերջանայ , ինչ-	Aimer (արել) .
Երկրորդն	ir	»	պէս Finir (առարել) .
Երրորդն	oir	»	Recevoir (ընդունել) .
Չորրորդը	re	»	Rendre (դարձել) .

Ըստ ամենայնի այս լծորդութեանց պէս խոնարհուող
 բայք կանոնաւոր (régulier) կ'ըսուին . իսկ մի քանի
 ժամանակաց կամ դէմքերու մէջ տարբեր կերպիւ խո-
 նարհուողներն Անկանոն կամ Զարտուղի (irrégulier)
 կ'ըսուին :

Բայից խոնարհման օրինակը չցուցուցած , իրենց հա-
 մար պէտք եղալ աvoir և էtre օժանդակներուն խո-
 նարհումը կը դնեմ աստ :

Օ Ժ Ա Ն Դ Ա Կ Ք Ա Յ Ե Ր

(VERBES AUXILIAIRES)

Խոնարհումն AVOIR (սկանակ) օժանդակ բային

Mode Indicatif — Սահմանական եղանակ

TEMPS SIMPLES

(ՊԱՐՁ ԺԱՄԱՆԱԿԻՑ)

TEMPS COMPOSÉS

(ԲԱՂԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿԻՑ)

Présent (Աւրից)

Եմ , ունիմ , ևայլն :

Tu as.

Il a.

Nous avons , ունիմք , ևայլն :

Vous avez.

Ils ont.

Passé indéfini (Աւելու աշուրւ)

Եմի , ունեցեմ , ևայլն :

Tu avais.

Il avait.

Nous avions , ունիմք , ևայլն :

Vous aviez.

Ils avaient.

Imparfait (Աւելուր)

Եմամ , ունիմ , ևայլն :

Tu avais.

Il avait.

Nous avions , ունիմք , ևայլն :

Vous aviez.

Ils avaient.

Plus-que-parfait (Գւերեւուր)

Եմամա , ունեցեմ , ևայլն :

Tu avais.

Il avait.

Nous avions , ունեցեմք , ևայլն :

Vous aviez.

Ils avaient.

Passé défini (Ուշեւած ուրեւած) **Passé antérieur (Ուշեւած ուրեւածէն)**

J'eus, <i>ունեցոյ</i> , ևն :	J'eus eu, <i>ունեցած եղայ</i> , ևոյն :
Tu eus.	Tu eus eu.
Il eut.	Il eut eu. [ևն :
Nous eûmes, <i>ունեցանք</i> , ևոյնք :	Nous eûmes eu, <i>ունեցած եղանք</i> ,
Vous eûtes.	Vous eûtes eu.
Ils eurent.	Ils eurent eu.

Futur (Ուրածակ)

J'aurai, <i>պիտի ունենամ</i> {–ր կու-	J'aurai eu, <i>ունեցած պիտի ըլլամ</i>
Tu auras. [ևննամ, ևն :	Tu auras eu. {–ր կըլլամ, ևն :
Il aura.	Il aura eu.
Nous aurons, <i>պիտի ունենանք</i> ,	Nous aurons eu, <i>ունեցած պիտի</i>
Vous aurez. [ևն :	Vous aurez eu. [ըլլանք, ևն :
Ils auront.	Ils auront eu.

Mode Conditionnel — Թեական եղանակ

Présent (Ներկու)	Passé (Ուշեւու)
J'aurais, <i>պիտի ունենայի</i> {–ր կու-	J'aurais eu, <i>ունեցած պիտի ըլլայի</i>
Tu aurais. [ևննայի, ևն :	Tu aurais eu. {–ր կըլլայի, ևն :
Il aurait.	Il aurait eu.
Nous aurions, <i>պիտի ունենայինք</i> ,	Nous aurions eu, <i>ունեցած պիտի</i>
[–ր կունենայինք, ևն :	[ըլլայինք {–ր կըլլայինք, ևն :
Vous auriez.	Vous auriez eu.
Ils auraient.	Ils auraient eu.

Կըսուի նաեւ. J'eusse eu. Tu eusses eu. Il eût eu. Nous eussions eu. Vous eussiez eu. Ils eussent eu.

Mode Impératif — Հրամայական եղանակ

Présent (Ներկու)	Passé (Ուշեւու)
Aie, <i>ունեցի՛ր</i> :	Aie eu, <i>ունեցած եղի՛ր</i> :
Ayons, <i>ունենանք</i> :	Ayons eu, » <i>ըլլանք</i> :
Ayez, <i>ունեցե՛ք</i> :	Ayez eu, » <i>եղե՛ք</i> :

Mode Subjonctif — Սովորականական եղանակ

Présent (Ներկու)

Que j'ai, <i>որ ունենամ</i> , ևն :	Que j'ai eu, <i>որ ունեցած ըլլամ</i> , ևն :
Que tu aies.	Que tu aies eu.
Qu'il ait.	Qu'il ait eu.
Que nous ayons, <i>որ ունենանք</i> ,	Que nous ayons eu, <i>որ ունեցած</i>
Que vous ayez.	Que vous ayez eu. [ըլլանք, ևն :
Qu'ils aient.	Qu'ils aient eu.

Imparfait (Ուկածակ)

Que j'eusse, <i>որ ունենայի</i> , ևն :	Que j'eusse eu, <i>որ ունեցած ըլլայի</i> , ևն :
Que tu eusses.	Que tu eusses eu.
Qu'il eût.	Qu'il eût eu.
Que nous eussions, <i>որ ունենա-</i>	Que nous eussions eu, <i>որ ունե-</i>
[յինք, ևն :	[յած ըլլայինք, ևն :
Que vous eussiez.	Que vous eussiez eu.
Qu'ils eussent.	Qu'ils eussent eu.

Mode Infinitif — Աներեւոյթ եղանակ

Présent (Ներկու)

Avoir, <i>ունենալ</i> :	Avoir eu, <i>ունեցած ըլլալ</i> :
-------------------------	----------------------------------

Passé (Ուշեւու)

Avoir eu, *ունեցած ըլլալ*:

Participe — Ընդունելութիւն

Présent (Ներկու)

Ayant, <i>ունենալով</i> :	Ayant eu, <i>ունեցած ըլլալով</i> :
---------------------------	------------------------------------

Passé composé (Բարեւու ուրեւու)

Ayant eu, *ունեցած ըլլալով*:

Passé (Ուշեւու)

Eu, *ունեցած* :

— ԵՐԵՎԱՆ —

Խոհարհովսի ԷՏՐԵ (ըլլալ) օժանդակ բային

Mode Indicatif — Սահմանական եղանակ

TEMPS SIMPLES

(ՊՈՐՉ ԺԱՄԱՆԱԿԻ)

Présent (ԿԵՐԵՎ)

Je suis, ԵՄ, ԵՆ :

Tu es.

Il est.

Nous sommes, ԵՐԵ, ԵՆ :

Vous êtes.

Ils sont.

Imparfait (ՈՒԿԵՐԵՎ)

J'étais, ԵԲ, ԵՆ :

Tu étais.

Il était.

Nous étions, ԵԲԵՐ, ԵՆ :

Vous étiez.

Ils étaient.

Passé défini (ՈՒՅԵՐԵՎ ԿՐԵՎԵԼ)

Je fus, ԵՂԵՍ, ԵՆ :

Tu fus.

Il fut.

Nous fûmes, ԵՂՄԱՔ, ԵՆ :

Vous fûtes.

Ils furent.

Futur (ՈՒՐԵՎԵԼ)

Je serai, պիտի ըլլամ, ԵՆ :

Tu seras.

Il sera.

Nous serons, պիտի ըլլանք, ԵՆ :

Vous serez.

Ils seront.

TEMPS COMPOSÉS

(ԲՈՐՉ ԺԱՄԱՆԱԿԻ)

Passé indéfini (ՈՒՅԵՐԵԼ ՎԻՇՎԵԼ)

J'ai été, ԵՂԵՐ ԵՄ ՔԵՐԵՅ, ԵՆ :

Tu as été.

Il a été. [ՂՄԻՔ, ԵՆ :

Nous avons été, ԵՂԵՐ ԵՐԵ, ԵՆ :

Vous avez été.

Ils ont été.

Plus-que-parfait (ԳԵՐԵՎ-ՈՒԿԵՐԵՎ)

J'avais été, ԵՂԵՐ ԵԲ, ԵՆ :

Tu avais été.

Il avait été.

Nous avions été, ԵՂԵՐ ԵԲԵՐ, ԵՆ :

Vous aviez été.

Ils avaient été.

Passé antérieur (ՈՒՅԵՐԵԼ ՎԻՇՎԵԼ)

J'eus été, ԵՂՄԱԾ ԵՂԵՍ, ԵՆ :

Tu eus été.

Il eut été.

Nous eûmes été, ԵՂՄԱԾ ԵՂՄԻՔ, ԵՆ :

Vous eûtes été.

Ils eurent été.

Futur antérieur (ՈՒՐԵՎԵԼ ՎԻՇՎԵԼ)

J'aurai été, ԵՂՄԱԾ պիտի ըլլամ ՔԵՐԵՅ :

[ՂՐԱՄԱՄ, ԵՆ :

Tu auras été.

Il aura été. [ՂՄԻՔ ՔԵՐԵՎ, ԵՆ :

Nous aurons été, ԵՂՄԱԾ պիտի ըլլ ՔԵՐԵՅ :

Vous aurez été.

Ils auront été.

Mode Conditionnel — Թեական եղանակ

Présent (ԿԵՐԵՎ)

Je serais, պիտի ըլլացի ՔԵՐԵՅ ԿԵՐԵ-

Տu serais. [ՂԵՍ, ԵՆ :

Il serait.

Nous serions, պիտի ըլլացինք ՔԵՐԵ-

[ՂՐԱՄԱՆՔ, ԵՆ :

Vous seriez.

Ils seraient.

Passé (ՈՒՅԵՐԵԼ)

J'aurais été, ԵՂՄԱԾ պիտի ըլլացի

Tu aurais été. [ՔԵՐԵՎ, ԵՆ :

Il aurait été.

Nous aurions été, ԵՂՄԱԾ պիտի

[ՂՐԱՄԱՆՔ, ԵՆ :

Vous auriez été.

Ils auraient été.

Mode Impératif — Հրամայական եղանակ

Présent (ԿԵՐԵՎ)

Sois, Եղի՛ր :

Soyons, ըլլանք :

Soyez, Եղի՛ք :

Passé (ՈՒՅԵՐԵԼ)

Aie été, ԵՂՄԱԾ Եղի՛ր :

Ayons été, ԵՂՄԱԾ ըլլանք :

Ayez été, ԵՂՄԱԾ Եղի՛ք :

Mode Subjonctif — Սարսադասական եղանակ

Présent (ԿԵՐԵՎ)

Que je sois, որ ըլլամ, ԵՆ :

Que tu sois.

Qu'il soit.

Que nous soyons, որ ըլլանք, ԵՆ :

Que vous soyez.

Qu'ils soient.

Passé (ՈՒՅԵՐԵԼ)

Que j'aille été, որ ԵՂՄԱԾ ըլլամ, ԵՆ :

Que tu aies été.

Qu'il ait été. [ԸԼՄԱՆՔ, ԵՆ :

Que nous ayons été, որ ԵՂՄԱԾ ԸԼՄԱՆՔ :

Que vous ayez été.

Qu'ils aient été.

Imparfait (ՈՒԿԵՐԵՎ)

Que je fusse, որ ըլլայի, ԵՆ :

Que tu fusses.

Qu'il fût.

Que nous fussions, որ ըլլայինք, ԵՆ :

Que vous fussiez.

Qu'ils fussent.

Plus-que-parfait (ԳԵՐԵՎ-ՈՒԿԵՐԵՎ)

Que j'eusse été, որ ԵՂՄԱԾ ըլլայի,

Que tu eusses été. [ԵՆ :

Qu'il eût été. [ԸԼՄԱՆՔ, ԵՆ :

Que nous eussions été, որ ԵՂՄԱԾ ԸԼՄԱՆՔ :

Que vous eussiez été.

Qu'ils eussent été.

Mode Infinitif — Անդեւոյթ եղանակ

Présent (Ներիշ)

Être, ԸՆՈՒՆ :

Passé (Ուշեւ-

Avoir été, ԵՂԱԾ ԸՆՈՒՆ :

Participe — Ընդունելուրիւն

Présent (Ներիշ)

Étant, ԸՆՈՒՆԴ :

Passé composé (Բարեւուրեւ աշեւ-

Ayant été, ԵՂԱԾ ԸՆՈՒՆԴ :

Passé (Ուշեւ-

Été, ԵՂԱԾ :

~~~

**ԽՈՆԱՐՀՈՒՄՆ ՆԵՐԳՈՐծԱԿԱՆ ԲԱՑԻՑ**

(CONJUGAISON DES VERBES ACTIFS)

**Առաջին Լճորդուրիւն — Première Conjugaison**

**CHANTER — ԵՐԳԵԼ.**

**Mode Indicatif**

**TEMPS SIMPLES**

**Présent**

- Je chante, ԿԵՐԳԵԼ, ԱՆ :  
 Tu chantes.  
 Il chante.  
 Nous chantons.  
 Vous chantez.  
 Ils chantent.

**Imparfait**

- Je chantais, ԿԵՐԳԵԼ, ԱՆ :  
 Tu chantais.  
 Il chantait.  
 Nous chantions.  
 Vous chantiez.  
 Ils chantaient.

**TEMPS COMPOSÉS**

**Passé indéfini**

- J'ai chanté, ԵՐԳԱԾ ԵՄ Ի-Ի ԵՐ-  
 Tu as » [ՔԵՐԳԻ, ԱՆ :  
 Il a »  
 N. avons »  
 V. avez »  
 Ils ont »

**Plus-que-parfait**

- J'avais chanté, ԵՐԳԱԾ ԵՒ, ԱՆ :  
 Tu avais »  
 Il avait »  
 N. avions »  
 V. aviez »  
 Ils avaient »

**Passé défini**

- Je chantai, ԵՐԳԵՂԻ, ԱՆ :  
 Tu chantas.  
 Il chanta.  
 Nous chantâmes.  
 Vous chantâtes.  
 Ils chantèrent.

**Futur**

- Je chanterai, ԱԲՄԻ ԵՐԳԵՄ, ԱՆ :  
 Tu chanteras.  
 Il chantera.  
 Nous chanterons.  
 Vous chanterez.  
 Ils chanteront.

**Futur antérieur**

- J'aurai chanté, ԵՐԳԱԾ ԱԲՄԻ ՌԵ-  
 Tu auras » [ԼԱՄ, ԱՆ :  
 Il aura »  
 N. aurons »  
 V. aurez »  
 Ils auront »

**Mode Conditionnel**

**Présent**

- Je chanterais, ԱԲՄԻ ԵՐԳԵԿԻ Ի-Ի :  
 Tu chanterais. [ԿԵՐԳԵԿԻ, ԱՆ :  
 Il chanterait.  
 Nous chanterions.  
 Vous chanteriez.  
 Ils chantereraient.

**Passé**

ԿԵՐՍՈՒԻ ՆԱԿԵԼ. J'eusse chanté. Tu eusses chanté. Il eût chanté. Nous eussions chanté. Vous eussiez chanté. Ils eussent chanté.

**Mode Impératif**

**Présent**

- Chante, ԵՐԳԵԼ :  
 Chantons, ԵՐԳԵԿԱ :  
 Chantez, ԵՐԳԵԿԵ :

**Passé**

- Aie chanté, ԵՐԳԱԾ ԵՂԻՐ :  
 Ayons » » ԸՆՈՒՆԿ :  
 Ayez » » ԵՂԻՔ :

(1) Զորբորդ անցեալ մ'ալ կայ, բայց դուն ուրեք կը զործածուի . J'ai eu chanté, tu as eu chanté, il a eu chanté, nous avons eu chanté, vous avez eu chanté, ils ont eu chanté.

**Mode Subjonctif***Présent*

|                                      |                                       |
|--------------------------------------|---------------------------------------|
| Que je chante, <i>որ երգեմ, են :</i> | Que j'aie chanté, <i>որ երգած լլ-</i> |
| Que tu chantes.                      | Que tu aies » <i>[լամ], են:</i>       |
| Qu'il chante.                        | Qu'il ait »                           |
| Que nous chantions.                  | Que n. ayons »                        |
| Que vous chantiez.                   | Que v. ayez »                         |
| Qu'ils chantent.                     | Qu'ils aient »                        |

*Imparfait*

|                                        |                                         |
|----------------------------------------|-----------------------------------------|
| Que je chantasse, <i>որ երգէի, են.</i> | Que j'eusse chanté, <i>որ երգած լլ-</i> |
| Que tu chantasses.                     | Que tu eusses » <i>[լսցի], են:</i>      |
| Qu'il chantât.                         | Qu'il eût »                             |
| Que nous chantassions.                 | Que n. eussions »                       |
| Que vous chantassiez.                  | Que v. eussiez »                        |
| Qu'ils chantassent.                    | Qu'ils eussent »                        |

*Plus-que-parfait***Mode Infinitif***Présent*

|                        |                                  |
|------------------------|----------------------------------|
| Chanter, <i>երգել:</i> | Avoir chanté, <i>երգած լլալ:</i> |
|------------------------|----------------------------------|

*Présent*

|                           |                                    |
|---------------------------|------------------------------------|
| Chantant, <i>երգելով:</i> | Ayant chanté, <i>երգած լլալով:</i> |
|---------------------------|------------------------------------|

*Passé**Chanté, երգած:*

**ՀՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ**

Ա.Ո.Զ.Հ.Ի. Լ.ԾՈՐԴՈՒԹԵԱՆ Վ.Ր.Օ.Ց

Ա. - Ամէն ըր աւարտեալ բայք ասոր պէս կը խոնարհին. կան մի քանի տարբերող բայեր, որոնք անկանոն բայից մէջ նշանակեալ են.

Բ. - ըշը աւարտեալ բայք, որպիսիք են Percer, Avancer, և տառին ներքեւ ենթակէտ (cédille) (,) կ'առնուն ա և օ ձայնաւորաց առջեւ, այդ տառին ս ձայնը պահելու համար, ինչպէս. Nous percions, je perçais,

nous perçâmes; nous avançons, j'avancai, vous avançates, ետք :

Գ. - ger աւարտեալ բայք, որպիսիք են Manger, Venger, և տառին յետոյ համր և մը կ'ուզեն ա և օ ձայնաւորաց առջեւ, նորա ձայնն անփոփոխ պահելու համար, ինչպէս. Nous mangeons, je mangeais, nous mangeâmes; nous vengeons, je vengeais, vous vengeâtes, ետք :

Դ. - eler, eter աւարտեալ բայք, որպիսիք են Appeler, Cacheter, իրենց լ և տ բաղաձայն տառերը կը կրկնեն համր վանկի(1) մ'առջեւ, ինչպէս. J'appelle, tu appelles, il appelle, nous appelons, vousappelez, ils appellent; je cachette, tu cachettes, il cachette, nous cachetons, vous cachetez, ils cachettent, ետք :

ԵԱՅԱ. — Գաղղիական Ակադիմիայն բացառութիւն կ'ընէ հետեւեալ բայից համար, որք փոխանակ իւրեանց լ և տ տառերը կրկնելու, բութ չեւ (accent grave) (^) մը կ'առնուն իւրեանց և ին վերայ, ինչպէս. Geler, Bourreler, Celer, Déceler, Congeler, Racheater, Epousseter, Dégeler, Écarteler, Harceler, Marteler, Modeler, Acheter, Décolleter, Étiqueter, Peler.

Ե. - Անորիշ դերբային վերջին վանկէն յառաջ գըտնուած համր և ն կը փոխուի բաց է ի՝ համր վանկի մը առջեւ, ինչպէս. Amener, j'amène, nous amènerons.

— Soulever, il soulève, vous soulèverez, ետք :

Զ. - éler, éter աւարտեալ բայք, որպիսիք են Révéler, Répéter, համր վանկի մ'առջեւ իւրեանց լ և տ բաղաձայն տառերն երբէք չեն կրկներ, այլ գոյ է ն բաց է ի կը փոխուի, բաց ի ապանիկն և քական եղանակն, ինչպէս. Je révèle, tu révèles, il révèle, je révélerai, nous révélerons, il révélerait.

(1) Հ-Դ Հ-Դ (syllabe muette) կը կոչուի այն վանկն՝ որ համր և ովք մը կ'աւարտի, ինչպէս. J'aime բառին մէջ ու վանկն հ-Դ կը կոչուի :

Եւ - Անորիշ դերբային վերջին վանկէն յառաջ գըտ-նուած գոց էն, ինչպէս Espérer, Opérer, համր վանկի մառջեւ բաց էի կը փոխուի, բաց ի ապանիկէն և քեականիկն, ինչպէս . J'espère, tu espères, il espère, j'espérerai, tu espéreras, nous espérerons.

ԳԻՏԵԼԻՔ. — éger աւարտեալ բայք, որպիսիք են, Ab-réger, Protéger, որք երբեմն բացառութիւն կը կազմէին,Ակադիմիոյ վերջին բառարանի հրատարակութենէն ի վեր (1878), վերոյիշեալ կանոնին կը հետեւին:

¶- èler, êter, eller, etter *աւարտեալ բայք*, *որպիսիք են* Mêler, Prêter, Interpeller, Regretter, *ո՛ եւ է փոփոխութիւն չեն կրեր*, *այսինքն՝ առաջին երկուքն* (Mêler և Prêter) *իւրեանց պարոյկը* (accent circonflexe) (^) *կը պահեն և վերջին երկուքն* (interpeller և Regretter) *ալ իւրեանց կրկին 1 և t տառերն*, *ինչպէս*. Je mêle, tu prêtes, j'interpelle, tu regresses.

**Ф.** - *yer* *աւարտեալ* *բայք*, *որպիսիք* *են* *Employer*, *Appuyer*, *համր* *եի* *մառջեւ* *իւրեանց* *յն* *իի* *կը* *փոխեն*, *ինչպէս*. *Employer*, *j'emploie*, *j'emploierai*; *Appuyer*, *j'appuie*, *j'appuierai*.

ԽԱՆՈԹ. — Այս կանոնէն բացառութիւն կը կազմեն  
ayer, eyer աւարտեալ բայք, որպիսիք են Payer,  
Grasseyer, որք իւրեանց յն անփոփոխ կը պահէն։  
Սակայն Գաղղիական Ակադիմիայն կ'արտօնէ նաեւ գոր-  
ծածել je paierai, il paiera.

Ф. — yer и ier аւаৰտեալ բողոք բայք, որպէս  
նաեւ կարգ մ'անկանոն բայք, որոց ներկայ դերբայն  
 yeast և iant կ'աւաৰտի, սահিমան্বাকան անկատարին և  
ստորադ-ասական ներկային յոգնակի առաջին և երկ-  
 րորդ դէմքերուն մէջ, য մ'ու ի մը (yi) և կամ երկու և  
(ii) ի միասին կ'առনուն, ինչպէս. Employez, nous emp-  
loyions, vous employiez. — Payer, que nous payions,  
que vous payiez. — Prier, nous priions, vous priiez.

- Étudier, que nous étudiions, que vous étudiez.
  - Croire, croyant, nous croyions, vous croyiez<sup>(1)</sup>.
  - Rire, riant, que nous riions, que vous riez.

ԺԵ, ԽԱՆ, Դ ԺԵ աւարտեալ բայք, որպիսիք են Crèer, ԺԵ. - էօր աւարտեալ բայք, որպիսիք են Crèer, Agréer, իրարու ետեւէ երկու ը կ'առնուն (մին գոց է խակ միւսն համր օ) այն ամէն դէմքերու մէջ, որոց վերջաւորութիւնն համր է ով մը կը սկսի, ինչպէս. Je crée, tu crées; je créerai, tu créeras. Խակ խոնարհման միւս բոլոր դէմքերուն մէջ համր էն կը կորսուի, ինչպէս il créa, il créait.

## **Երեսը լօնողաբիւ — Deuxième Conjugaison**

FINIR - ԼՄԵՑՈՒՆԵԼ

#### **Mode Indication**

| TEMPS SIMPLES        | TEMPS COMPOSÉS                    |
|----------------------|-----------------------------------|
| Présent              | Passé indéfini                    |
| , կը լիցուածեմ, են : | J'ai fini, լիցուածեմ {+/-} լիցու- |
| s.                   | Tu as » [gnu-gh, են :             |
| .                    | Il a »                            |
| inissons.            | N. avons »                        |
| inissez.             | V. avez »                         |
| ssent.               | Ils ont »                         |

<sup>(1)</sup> Այս բառն եւ իր նմաներն յ ն ի կը փոխեն համբ է ի մը առջեւ , յատ ներկայ զերքայէն կազմեալ ժամանակաց մէջ . ինչպէս . Que je croie , Que tu croies.

*Imparfait*

Je finissais, *կը լմցունեի*, *ւն:*  
Tu finissais.  
Il finissais.  
Nous finissions.  
Vous finissiez.  
Ils finissaient.

*Plus-que-parfait*

J'avais fini, *լմցուցած եղայ*, *ւն:*  
Tu avais »  
Il avait »  
N. avions »  
V. aviez »  
Ils avaient »

*Passé défini*

Je finis, *լմցուցի*, *ւն:*  
Tu finis.  
Il finit.  
Nous finîmes.  
Vous finîtes.  
Ils finirent.

*Passé antérieur*

J'eus fini, *լմցուցած եղայ*, *ւն:*  
Tu eus »  
Il eut »  
N. eûmes »  
V. eûtes »  
Ils eurent » (1)

*Futur*

Je finirai, *պիտի լմցունեմ*, *ւն:*  
Tu finiras.  
Il finira.  
Nous finirons.  
Vous finirez.  
Ils finiront.

*Futur antérieur*

J'aurai fini, *լմցուցած պիտի ըլ-*  
Tu auras » *[լամ]*, *ւն:*  
Il aura »  
N. aurons »  
V. aurez »  
Ils auront »

**Mode Conditionnel***Présent**Passé*

Je finirais, *պիտի լմցունեի*, *ւն:*  
Tu finirais.  
Il finirait.  
Nous finirions.  
Vous finiriez.  
Ils finiraient.

*Կ'ըսուի նաև*. J'eusse fini. Tu eusses fini. Il eût fini. Nous eussions fini. Vous eussiez fini. Ils eussent fini.

(1) Զորորդ անցեալ մը կայ, բայց դուն ուրեի է զործածական. J'ai eu fini, tu as eu fini, il a eu fini, nous avons eu fini, vous avez eu fini, ils ont eu fini.

**Mode Impératif***Présent*

Finis, *լմցուր :*  
Finissons, *լմցունեիք :*  
Finissez, *լմցուցէք :*

*Passé*

Aie fini, *լմցուցած եղիք :*  
Ayons » » *[լլանիք]*:  
Ayez » » *եղիք :*

**Mode Subjonctif***Présent*

Que je finisse, *որ լմցունեմ*, *ւն:* Que j'aie fini, *որ լմցուցած ըլ-*  
Que tu finisses. Que tu aies » *[լլամ], ւն:*  
Qu'il finisse. Qu'il ait »  
Que nous finissions. Que n. ayons »  
Que vous finissiez. Que v. ayez »  
Qu'ils finissent. Qu'ils aient »

*Imparfait*

Que je finisse, *որ լմցունեի*, *ւն:* Que j'eusse fini, *որ լմցուցած*  
Que tu finisses. Que tu eusses » *[լլամիք], ւն:*  
Qu'il finît. Qu'il eût »  
Que nous finissions. Que n. eussions »  
Que vous finissiez. Que v. eussiez »  
Qu'ils finissent. Que ils eussent »

*Plus-que-parfait***Mode Infinitif***Présent*

Finir, *լմցունել :*

*Passé*

Avoir fini, *լմցուցած ըլլալ :*

**Participe***Présent*

Finissant, *լմցունելով :*

*Passé composé*

Ayant fini, *լմցուցած ըլլալով :*

*Passé*

Fini, *լմցուցած :*

.....

ԲՆԴՀԱՆՈՒԹՅ ԳԻՏԵԼԻՔ

ԵՐԿՐՈՐԴ ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ա. - Մի քանի անկանոնները դուրս թողլով՝ ամէն  
իր աւարտեալ բայց այս լծորդութեան տակ է երթան :

Բ. - Bénir բայն երկու անցեալ գերբայ ունի, 1. -  
bénit, ար. bénite, էժ. որ այժմ պարզ ածական մ'է և  
կրօնական իրաց համար կը գործածուի : 2. - bénî, ար.  
bénie, էժ. երբ պարզապէս օրհնեալ կը նշանակէ, ինչ-  
պէս. Les drapeaux ont été bénits (*որոշակի օրհնուեցան*).  
De l'eau bénite (*օրհնեալ ջողովուրդ ճը*). Un peuple bénî de Dieu  
(Աստվածական օրհնեալ ժողովուրդ ճը). Une nation bénie de  
Dieu (Աստվածական օրհնեալ աղջ ճը) :

Գ. - Fleurir երկու ներկայ գերբայ և երկու սահ-  
մանական անկատար ունի. 1. - fleurissant, je fleuris-  
sais, երբ այս բայն իւր յատուկ նշանակութեամբ գոր-  
ծածուի, ինչպէս ծաղկի, ծաղիկ տալ : 2. - florissant,  
je florissais, երբ այս բայց փոխարերական իմաստով  
ծաղկի, բարգաւաճի նշանակէ, ինչպէս. Athènes flo-  
riссait sous Périclès (Աթենք Պերիկլէսէ<sup>(1)</sup> օրով կը բարեւ-  
ածէր) :

Դ. - Haire բայն սահմանական ներկային եզակի երեք  
գէմքերուն և հրամայականին եզակի երկրորդ գէմքին  
մէջ իւր երկիկաը (tréma) (‘) կը կորսնցունէ, ինչպէս.  
Je hais (է), tu hais (է), il hait (է). hais (է) :

<sup>(1)</sup> Զօրավար եւ այր պետական աթենացի. պաշտպան դըպ  
րութեանց եւ զեղարուեստից (494-429 Ա. Ք. գթս) :

ԵՐՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹՅԱՆ — Troisième Conjugaison  
RECEVOIR — ԲՆԴՀԱՆՈՒԹՅ

Mode Indicatif

TEMPS SIMPLES

Présent

Je reçois, կընդունիմ, ևն :  
Tu reçois.  
Il reçoit.  
Nous recevons.  
Vous recevez.  
Ils reçoivent.

Imparfait

Je recevais, կընդունէիմ, ևն :  
Tu recevais.  
Il recevait.  
Nous recevions.  
Vous receviez.  
Ils recevaient.

Passé défini

Je reçus, ընդունեցայ, ևն :  
Tu reçus.  
Il reçut.  
Nous reçumes.  
Vous reçûtes.  
Ils reçurent.

Futur

Je recevrai, պիտի ընդունիմ, ևն :  
Tu recevras.  
Il recevra.  
Nous recevrons.  
Vous recevrez.  
Ils recevront.

TEMPS COMPOSÉS

Passé indéfini

J'ai reçu, ընդունած եմ, ևն :  
Tu as »  
Il a »  
N. avons »  
V. avez »  
Ils ont »

Plus-que-parfait

J'avais reçu, ընդունած էի, ևն :  
Tu avais »  
Il avait »  
N. avions »  
V. aviez »  
Ils avaient »

Passé antérieur

J'eus reçu, ընդունած եղայ, ևն :  
Tu eus »  
Il eut »  
N. eûmes »  
V. eûtes »  
Ils eurent » <sup>(1)</sup>

Futur antérieur

J'aurai reçu, ընդունած պիտի ըլ-  
լամ, ևն :  
Tu auras »  
Il aura »  
N. aurons »  
V. aurez »  
Ils auront »

<sup>(1)</sup> Զորբորդ անցեալ մ'ալ կայ, բայց զուն ուրեք կը զործած-  
ուի. J'ai eu reçu, tu as eu reçu, il a eu reçu, nous avons eu  
reçu, vous avez eu reçu, ils ont eu reçu.

**Mode Conditionnel****Présent**

|                               | Passé                        |
|-------------------------------|------------------------------|
| Je recevrais, պետքունէի, ևն : | J'aurais reçu, ընդունած պետք |
| Tu recevrais.                 | Tu aurais » լրացի կ'ըլլացի,  |
| Il recevrait.                 | Il aurait » [ևն :            |
| Nous recevrions.              | N. aurions »                 |
| Vous recevriez.               | V. auriez »                  |
| Ils recevraient.              | Ils auraient »               |

Կ'ըսուի նաեւ . J'eusse reçu. Tu eusses reçu. Il eût reçu.  
Nous eussions reçu. Vous eussiez reçu. Ils eussent reçu.

**Mode Impératif****Présent**

|                      | Passé                     |
|----------------------|---------------------------|
| Reçois, ընդունէ :    | Aie reçu, ընդունած եղիք : |
| Recevons, ընդունիք : | Ayons » » լրանիք :        |
| Recevez, ընդունեցք : | Ayez » » եղիք :           |

**Mode Subjonctif****Présent**

|                                   | Passé                            |
|-----------------------------------|----------------------------------|
| Que je reçoive, որ ընդունիմ, ևն : | Que j'aie reçu, որ ընդունած ըլլ- |
| Que tu reçoives.                  | Que tu aies » [լամ, ևն :         |
| Qu'il reçoive.                    | Qu'il ait »                      |
| Que nous recevions.               | Que n. ayons »                   |
| Que vous receviez.                | Que v. ayez »                    |
| Qu'ils reçoivent.                 | Qu'ils aient »                   |

**Imparfait****Plus-que-parfait**

|                                   | Plus-que-parfait              |
|-----------------------------------|-------------------------------|
| Que je reçusse, որ ընդունէի, ևն : | Que j'eusse reçu, որ ընդունած |
| Que tu reçusse.                   | Que tu eusses » [լրացի, ևն :  |
| Qu'il regût.                      | Qu'il eût »                   |
| Que nous reçussions.              | Que n. eussions »             |
| Que vous reçussiez.               | Que v. eussiez »              |
| Qu'ils reçussent.                 | Qu'ils eussent »              |

**Mode Infinitif****Présent**

|                      | Passé                        |
|----------------------|------------------------------|
| Recevoir, ընդունիլ : | Avoir reçu, ընդունած ըլլալ : |

**Participe****Présent**

|                        | Passé composé                |
|------------------------|------------------------------|
| Recevant, ընդունելոլ : | Ayant reçu, ընդունած ըլլալ : |

**Passé**

Reçu, ընդունած :

**Գ Ի Տ Ե Լ Ի Ք**

ԵՐՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Devoir, Redevoir բայից անցեալ գերբայք արականի մէջ իւրեանց և ձայնաւորին վերայ պարոյկ (accent circonflexe) (^) մը կ'առնուն, ինչպէս . dû, redû. իսկ իգականի մէջ կը կորսնցունեն, ինչպէս due, redue.

~~~

Չորրորդ ԼՏՈՐԴՈՐԻՑՄ — Quatrième Conjugaison**RENDRE — ՏՈԼ****Mode Indicatif****TEMPS SIMPLES****Présent**

	—
Je rends, կու տամ, ևն :	
Tu rends.	
Il rend.	
Nous rendons.	
Vous rendez.	
Ils rendent.	

Imparfait

	—
Je rendais, կու տայի, ևն :	
Tu rendais.	
Il rendait.	
Nous rendions.	
Vous rendiez.	
Ils rendaient.	

Passé défini

	—
Je rendis, տուի, ևն :	
Tu rendis.	
Il rendit.	
Nous rendimes.	
Vous rendites.	
Ils rendirent.	

Passé antérieur

	—
Je eus rendu, տուած եղաց, ևն :	
Tu eus »	
Il eut »	
N. eûmes »	
V. eûtes »	
Ils eurent » (1)	

(1) Կայ նաեւ չորրորդ անցեալ մը , որ սակայն թիչ անզամ կը զործածուի. J'ai eu rendu, tu as eu rendu, il a eu rendu, nous avons eu rendu, vous avez eu rendu, ils ont eu rendu.

Futur

Je rendrai, պիտի տամ, ևն :	J'aurai rendu, տուած պիտի ըլ-
Tu rendras.	Tu auras » լամ, ևն :
Il rendra.	Il aura »
Nous rendrons.	N. aurons »
Vous rendrez.	V. aurez »
Ils rendront.	Ils auront »

Futur antérieur

Mode Infinitif

Présent
Rendre, տալ:

Présent
Rendant, տալով:

Passé
Avoir rendu, տուած ըլալ:

Participe
Passé composé
Ayant rendu, տուած ըլալով:

Passé
Rendu, տուած:

Mode Conditionnel

Présent

Passé

Je rendrais, պիտի տայի կու.	J'aurais rendu, տուած պիտի ըլ-
Tu rendrais. [տայի, ևն :	Tu aurais » լայի կու կուլայի,
Il rendrait.	Il aurait » ևն :
Nous rendrions.	N. aurions »
Vous rendriez.	V. auriez »
Ils rendraient.	Ils auraient »

Կըսուի նաեւ . J'eusse rendu. Tu eusses rendu. Il eût rendu.
Nous eussions rendu. Vous eussiez rendu. Ils eussent rendu.

Mode Impératif

Présent

Passé

Rends, տուէք :	Aie rendu, տուած եղիք :
Rendons, տուէք :	Ayons » » ըլանք :
Rendez, տուէք :	Ayez » » եղիք :

Mode Subjonctif

Présent

Passé

Que je rende, որ տամ, ևն :	Que j'aie rendu, որ տուած ըլ-
Que tu rendes.	Que tu aies » լամ, ևն :
Qu'il rende.	Qu'il ait »
Que nous rendions.	Que n. ayons »
Que vous rendiez.	Que v. ayez »
Qu'ils rendent.	Qu'ils aient »

Imparfait

Plus-que-parfait

Que je rendisse, որ տայի, ևն :	Que j'eusse rendu, որ տուած ըլ-
Que tu rendisses.	Que tu eusses » լայի, ևն :
Qu'il rendît.	Qu'il eût »
Que nous rendissions.	Que n. eussions »
Que vous rendissiez.	Que v. eussiez »
Qu'ils rendissent.	Qu'ils eussent »

ՀՆԴՀԱՆՈՒԹԻՒՆ ԳԻՏԵԼԻՒԹ

ՀՈՐԻՇՈՒԹՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ա. – aindre, eindre, oindre, soudre աւարտեալ
բայք, որպիսիք են Craindre, Teindre, Joindre, Ré-
soudre, սահմանական ներկային և հրամայական եղակի
երկրորդ դէմքերուն մէջ արմատին ժ տառը կը կորսը-
ցունեն . բաց աստի, սոյն բայից սահմանական ներկա-
յին եղակի երրորդ դէմքը՝ տով կ'աւարտի, ինչպէս .
Je crains, tu crains, il craint. Հրամայական՝ crains.

Բ. – ttre աւարտեալ բայք, որպիսիք են Battre,
Combattre, Mettre, Permettre, Promettre, սահմանա-
կան ներկային եղակի երեք դէմքերուն և հրամայական
եղակի երկրորդ դէմքին մէջ է մը միայն ունին, ինչպէս .
Je bats, tu bats, il bat, nous battons, vous battez,
ils battent. Հրամայական՝ bats.

Կ Ա Զ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Յ

Դախնական ժամանակ, Ածանցեալ ժամանակ

Նախնական ժամանակ (temps primitifs) Կըսուին
այն ժամանակ՝ որք զայլս կազմելու կը ծառայեն : Իսկ
Ածանցեալ (temps dérivés) կը կոչուին այն ժամանակը՝
որք նախնականներէն կը կազմուին :

Նախնական ժամանակը հինգ են . Ա. - Անորիշ դեր-
բայ (le présent de l'infinitif) . Բ. - Ներկայ դերբայ
(le participe présent) . Գ. - Անցեալ դերբայ (le par-
ticipe passé) . Դ. - Սահմանական ներկայ (le présent
de l'indicatif) . Ե. - Անցեալ կատարեալ (le passé
défini) .

Ա. - Անորիդ դերքայեն կը կազմուին երկու ժամանակ . 1. - Սահմանական աղաւանին , r, oir և re վերջաւորութիւնը rai ի փոխուելով , ինչպէս . Aimer, j'aime-rai; Finir, je finirai; Recevoir, je recevrai; Rendre, je rendrai. 2. - Թէական ներկայն r, oir և re վերջաւորութիւնը rais ի փոխուելով , ինչպէս . Aimer, j'aime-rais; Finir, je finirais; Recevoir, je recevais; Rendre, je rendrais.

Բ. - Ներկայ դերբային կը կազմուին երեք ժամանակ . 1. - Սահմանական ներկային յոգնակի երեք դէմքերն, ant վերջաւորութիւնն ons, ez և entի փոխուելով, ինչպէս . Aimant, nous aimons, vous aimez; ils aiment. Finissant, nous finissons, vous finissez, ils finissent. Recevant, nous recevons, vous recevez, ils (1). Rendant, nous rendons, vous rendez, ils rendent. 2. - Սահմանական անկատաբն, ant վերջաւորութիւնն aisի փոխուելով, ինչպէս . Aimant, j'aimais; Finissant, je finissais; Recevant, je recevais; Rendant, je rendais. 3. - Ստորագասական ներկայն, ant վերջաւորութիւնն համը eի փոխելով, ինչպէս . Aimant, que j'aime; Finissant, que je finisse; Recevant, que je . . . (2); Rendant, que je rende.

Դ. - Անցեալ որոշեալին եզակի երկրորդ գէմքէն կը կազմուի Սորոսադաստիանին անհարաբը, ծայրը se մ'աւել- նալով, ինչպէս . Tu aimas, սո՞ր. անկ. que j'aimasse; Tu finis, սո՞ր. անկ. que je finisse; Tu reçus, սո՞ր. անկ. que je recusse; Tu rendis, սո՞ր. անկ. que je rendisse.

Ե. - Անցեալ դերբային կը կազմուին բոլոր բարձր-
եալ ժամանակի , avoir և էtre օժանդակ բայից միջոցաւ ,
ինչպէս .

J'ai aimé, J'eus fini, J'avais reçu,
Nous avons aimé, nous eûmes rendu, *lxx*:



⁽⁴⁾ Ե բաց առեալ երրորդ լծորդութեան յոզնակի երրորդ դէմքն որ անկանոն է, այսինքն՝ ևանտ ը կը փոխուի օւեն ի : — Ils reçoivent.

⁽²⁾ Ի բաց առեալ Երրորդ լծորդութեան բայերն , որոց պատմութիւնը կը կազմուի և առ ն օվե ի փոխելով : —Que je reçoive.

ԱՆԿԱՆՈՆ ԿԱՄ ԶԱՐՏԱՀՂԻ ԲԱՑԵՐ

(DES VERBES IRRÉGULIERS)

ՅԱԿԱՆԻ

ՆՈԼՈՆՈԿԱՆ ԺԱՄՄԱՆԱԿԱԳ ԿԱՋՄՈՒՔԵԱՆ

այն անկանոն բայից , որը ժամանակաց կազմուքեան
կանոնաց կը հետեւին :

ԵՐԿՐՈՐԴ ԼԵՌԴՈՒԹԻՒՆ

(DEUXIÈME CONJUGAISON)

ԱՆԿԱՆՈՆ ԿԱՄ ԶԱՐՏԱՀՂԻ ԲԱՑԵՐ	Présent de l'Infinitif	Participe Présent	Participe Passé	Présent de l'Indicatif	Passé Défini
	Présent de l'Infinitif	Participe Présent	Participe Passé	Présent de l'Indicatif	Passé Défini
Assaillir	assailant	assailli	j'assaille	j'assaillis	
Bouillir	bouillant	bouilli	je bous	je bouillis	
Couvrir	couvrant	couvert	je couvre	je couvris	
Dormir	dormant	dormi	je dors	je dormis	
Faillir	faillant	failli	je faux	je faillis	
Fuir	fuyant	fui	je fuis	je fuis	
Mentir	mentant	menti	je mens	je mentis	
Offrir	offrant	offert	j'offre	j'offris	
Ouvrir	ouvrant	ouvert	j'ouvre	j'ouvris	
Partir	partant	parti	je pars	je partis	
Sentir	sentant	senti	je sens	je sentis	
Servir	servant	servi	je sers	je servis	
Sortir	sortant	sorti	je sors	je sortis	
Souffrir	souffrant	souffert	je souffre	je souffris	
Vêtir	vêtant	vêtu	je vêts	je vêtis	

ԵՐՐՈՐԴ ԼԵՌԴՈՒԹԻՒՆ

(TROISIÈME CONJUGAISON)

Pourvoir	pourvoyant	pourvu	je pourvois	je pourvus	
Prévoir	prévoyant	prévu	je prévois	je prévis	
Sursoir	sursoyant	sursis	je sursois	je sursis	

և սրսօր

ԱՌՐՈՐԴ ԼԵՌԴՈՒԹԻՒՆ

(QUATRIÈME CONJUGAISON)

Présent de l'Infinitif	Participe Présent	Participe Passé	Présent de l'Indicatif	Passé Défini
Battre	battant	battu	je bats	je battis
Conclure	concluant	conclu	je conclus	je conclus
Conduire	conduisant	conduit	je conduis	je conduisis
Confire	confisant	confit	je confis	je confis
Connaitre	connaissant	connu	je connais	je connus
Coudre	cousant	cousu	je couds	je cousis
Craindre	craignant	craint	je crains	je craignis
Croire	croyant	crû	je crois	je crus
Croître	croissant	crû	je crois	je crûs
Dire	disant	dit	je dis (¹)	je dis
Ecrire	écrivant	écrit	j'écris	j'écrivis
Exclure	excluant	exclu	j'exclus	j'exclus
Joindre	joignant	joint	je joins	je joignis
Lire	lisant	lu	je lis	je lus
Maudire	maudissant	maudit	je maudis	je maudis
Médire	médisant	médit	je médis (²)	je médis
Mettre	mettant	mis	je mets	je mis
Moudre	moulant	moulu	je mouds	je moulus
Naitre (³)	naissant	né	je naïs	je naquis
Nuire	nuisant	nui	je nuis	je nuisis
Oindre	oignant	oint	j'oins	j'oignis
Paraitre	paraissant	paru	je paraïs	je parus
Plaire	plaisant	plu	je plaisir	je plus
Prendre (⁴)	prenant	pris	je prends	je pris
Repaître	repaissant	repù	je repais	je repus

(¹) Սահմանական ներկային յոզնակի երկրորդ դէմքը կ'ըլլայ առաջ վիտ միանանակ առաջ մատուց ի . իր բաղադրեալն եղող Redire բայն եւս կ'ըլլայ առաջ մատուց ի . իր բաղադրեալ մատուց ի .

(²) Այս բայն բաղադրեալ մատուց ի ենթակա կ'առնաւն , իր բաղադրեալ եղող Renaître բայն անցեալ դերբայ չ'ունի :

(³) Այս բայն որպէս նաեւ իր բաղադրեալ ո տառը կը կրկնեն ամէն անզամ որ անոր ետեւէն համբ է մը գայ :

<i>Présent de l'Infinitif</i>	<i>Participe Présent</i>	<i>Participe Passé</i>	<i>Présent de l'Indicatif</i>	<i>Passé Défini</i>
Résoudre	résolvant	résolu (¹)	je résous	je résolus
Rire	riant	ri	je ris	je ris
Rompre	rompant	rompu	je romps	je rompis
Suffire	suffisant	suffi	je suffis	je suffis
Suivre	suivant	suivi	je suis	je suivis
Taire	taisant	tu	je tais	je tus
Teindre	teignant	teint	je teins	je teignis
Vaincre (²)	vainquant	vaincu	je vaincs	je vainquis
Vivre	vivant	vécu	je vis	je vécus

Գիտելիք . — Բայի մը բաղադրեալն իւր պարզ ձեւին
պէս կը խոնարհի , ինչպէս . Abattre, Combattre բայք
կը խոնարհին իրենց պարզ ձեւին , Battre բային պէս .
Նոյնպէս Promettre, Admettre բայք Mettre բային
պէս : Սակայն Redire այն միակ բաղադրեալ բայն է
որ Dire ի պէս կը խոնարհի . իսկ մնացեալք , ինչպէս
Contredire, Interdire և , Médire ի պէս կը խոնարհին :
Իսկ Maudire բայը նախնական ժամանակով մը միայն ,
այն է՝ ներկայ գերբայով կը տարբերի Médire բային ,
զի երկու և կ'առնու ներկայ գերբայի մէջ , ինչպէս
maudissant. = Conduire բային պէս կը խոնարհին այլ
uire աւարտեալ բայք , ի բաց առեալ Bruire և Luire
բայերն , որք պակասաւոր են : = Craindre բային պէս
կը խոնարհին այլ aindre աւարտեալ բայք : = Նոյնպէս
Teindre բային պէս կը խոնարհին բոլոր eindre աւարտ-
եալ բայք :

ՀԱՅՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

ԲԱՅԻՑ ՎԵՐԶԱԿԱՌՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Ա. - Եզակի երկրորդ դեմք . — Յոլոր բայից եղակի
երկրորդ գէմքը միշտ Տով կ'աւարտի , ի բաց առեալ
առաջին Ծորդութեան հրամայականին եղակի երկրորդ
գէմքն , ինչպէս . aime, chante.

ԳԻՏԵԼԻՔ. 1.— Մի քանի անկանոն բայից սահմանական ներկային եղակի երկրորդ դէմքն չ ով կ'աւարտի, ինչպէս . tu peux, tu veux, և :

2. — Անկանոն բայերէն ոմանց հրամայական եզակի երկրորդ դէմքն առանց Տի կը գրուի, ինչպէս. Avoir, Aller, Savoir, Couvrir, Affrir, Ouvrir, և, որոց հրամայականը կ'ըլլայ՝ aie, va, sache, couvre, offre, ouvre, և :

3. — Երբ Ս. Լծորդուքեան հրամայական եղակի երկրորդ գէմքէն յետոյ են, յ, գերանուններէն մին գըտնուի, բայց քաղցրաշնչական (euphonique) սմը կ'առնու, ինչպէս. Cueilles-en (*հաղթ անէկ կամ անոնց է*). Retournes-y (*հան բարձրէք*):

Բ. - Եղասիկի երրորդ դէմք . — Եթէ եղասիկի առաջին
դէմքն Տով կամ Խով կ'աւարտի , երրորդ դէմքն ալ-
տով կ'աւարտի , ինչպէս . Je reçois, il reçoit; Je ren-
drais, il rendrait; J'aimais, il aimait; je veux, il
veut. Սակայն Եթէ առաջին դէմքին մէջ , Տառն իրմէ-
առաջ մ'ունի , երրորդ դէմքը մ'ով կ'աւարտի փո-
խանակ էի , ինչպէս . Je rends, il rend; je vends, il
vend.

Ամէն լծորդութեանց մէջ , ստորադասական անկատարին եղակի երրորդ դէմքը է ով կ'աւարտի , և այս տառէն առաջ գտնուած ձայնաւորին վրայ պարոյկ (accent circonflexe) (^) մը կը դրուի , ինչպէս . Qu'il aimât, qu'il finît, qu'il reçoît, qu'il vînt.

Գ. - Յոգնակի առաջին դեմք . — Միշտ օնս կ'աւարտի , ինչպէս . Nous aimons, nous rendions, nous recevrons. Ի բաց առեալ անցեալ որոշեալն (passé défini) , ինչպէս . Nous aimâmes, nous finîmes, nous rendîmes.

Դ. - Յոգնակի երկրորդ դեմք . — Միշտ էշ կ'աւարտի , ինչպէս . Vous chantez, vous finissez, vous recevezrez. Ի բաց առեալ անցեալ որոշեալն , ինչպէս . Vous chantâtes, vous finîtes, vous rendîtes.

Ե. - Յոգնակի երրորդ դեմք . — Միշտ անտ կ'աւարտի , ի բաց առեալ անկանոն բայերն և բոլոր բայից ապանին , ինչպէս . Ils chantent, ils rendaient. Անկանոն , Ils ont, ils sont, ils font, ils vont. — Ապանի , Ils chanteront, ils finiront, ils rendront, ils recevront.

Զ. - Ապանինին վերջաւորութիւնն . — Ա. Լծորդութեան բայից ապանին և թէականն երալ և երան կ'աւարտին , բ էն առաջ համր է ով մը , ըստ որում այդ երկու ժամանակը կը կազմուին անորիշ դերբային , որ տառէն առաջ ունի է մը , ինչպէս . Chanter, je chanterai; Garder, je garderais. Իսկ այլ երեք լծորդութիւնը՝ ապանինի և թէականի մէջ համր է չունին , ըստ որում իւրեանց անորիշ դերբային մէջ այդ համր է ն գոյութիւն չունի , ինչպէս . Je recevrai, je recevrais; Je rendrai, je rendrais. Ա. Լծորդութեան իեր, յեր, յեր աւարտեալ բայից ապանին և թէականն եւս երալ և երան կ'աւարտին , ինչպէս . Je prierai; Je paierai; Je créerai.

ԲՈՒՆ ԱՆԿԱՆՈՆ ՐԱՅՔ

ՈՐՔ ԺԱՄԱՆԱԿԱՑ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱՑ
ԶԵՆ ՀԵՏԵՒԻՒՐ

Ա. Լծորդութիւն .

Aller (ԷՌ-Լ) . — Je vais է-ս je vas, tu vas, il va, nous allons, vous allez, ils vont. — J'allais. — J'allai. — Je suis allé. — J'irai. — J'irais. — Va, allons, allez. — Que j'aille, que n. allions, qu'ils aillent. — Que j'allasse. — Allant. — Allé, է.

Envoyer (ԷՎ-Լ) . — J'envoie, tu envies, il envoie, nous envoyons, vous envoyez, ils envoient. — J'envoyais. — J'envoyai, J'ai envoyé. — J'enverrai. — J'enverrais. — Envoie, envoyons, envoyez. — Que j'envoie, que n. envoyions, qu'ils envoient. — Que j'envoyasse. — Envoyant. — Envoyé, է.

ինչպէս կը տեսնուի , յ ն ի ի կը փոխուի համր է ի մ'առջեւ :

Բ. Լծորդութիւն .

Acquérir (Ա-Ք-Լ) . — Jacquiers, n. acquérons, ils acquierent. — J'acquérais. — J'acquis. — J'ai acquis. — J'acquerai. — J'acquerrais. — Acquiers. — Que j'acquière, que n. acquérons, qu'ils acquierent. — Que j'acquisse. — Acquérant. — Acquis, իս.

Cueillir (Կ-Ե-Լ) . — Je cueille. — Je cueillais. — Je cueillis. — J'ai cueilli. — Je cueillerai. — Je cueillerais. — Cueille. — Que je cueille. — Que je cueillisse. — Cueillant. — Cueilli, ie.

Mourir (Մ-Ռ-Լ) . — Je meurs, nous mourons, ils meurent. — Je mourais. — Je mourus. — Je suis mort. — Je mourrai. — Je mourrais. — Meurs, mourons. — Que je meure, que nous mourions, qu'il meurent. — Que je mourusse. — Mourant. — Mort, օրտ.

Tenir (Տ-Ն-Լ) . — Je tiens, n. tenons, ils tiennent. — Je tenais. — Je tins, tu tins, il tint, nous tinmes, vous tintes, ils tinrent. — J'ai tenu. — Je tiendrai. — Je tiendrais. — Tiens. — Que je tienne, que n. tenions, qu'ils tiennent. — Que je tinsse. — Tenant. — Tenu, ue.

Venir (ՎԵՐ) . — Je viens, tu viens, il vient, nous venons, vous venez, ils viennent. — Je venais. — Je vins, tu vins, il vint, nous yîmes, vous vîtes, ils vinrent. — Je suis venu, nous sommes venus. — Je viendrai. — Je viendrais. — Viens, venons. — Que je vienne, qu'ils viennent. — Que je vîsse. — Venant. — Venu, ue.

Գ. Լծորդուրինն .

Asseoir (ԱՍԵՈՒՐ) . — J'assieds, tu assieds, il assied, n. asseyons, vous asseyez, ils asseyent. — J'asseyais. — J'assis. — J'ai assis. — J'assiérai կամ J'asseyerai. — J'assiérais կամ j'asseyerais. — Assieds. — Que j'asseye. — Que j'assis. — Asseyant. — Assis, ise.

Այս բայն հետեւեալ կերպիւ եւս կընայ լծորդիւ . J'assois. — J'assoyais. — J'assoirai. — Assois. — Que j'assoie. — Assoyant.

Mouvoir (ՄԵՎՈՒՐ) . — Je meus, tu meus, il meut, nous mouvons, vous mouvez, ils meuvent. — Je mouvais. — Je mus, nous mûmes. — J'ai mu. — Je mouvrai. — Je mouvrais. — Meus, mouvons. — Que je meuve, qu'ils meuvent. — Que je musse. — Mouvant. — Mu, ue.

Կը բաղադրեալն՝ **Promouvoir** բայն անցեալ զերրայը (participe passé) միայն կը գործածուի , Promu, ue.

Pouvoir (ՊԵՎՈՒՐ) . — Je peax կամ je puis, tu peux, il peut, nous pouvons, vous pouvez, ils peuvent. — Je pouvais. — Je pus. — J'ai pu. — Je pourrai. — Je pourrais. (Հետուածական բառ). — Que je puisse. — Que je pusse. — Pouvant. — Pu, ue.

Prévaloir (ՊՐԵՎՈՒՐ) . — Je prévaux, nous prévalons. — Je prévalais. — Je prévalu. — J'ai prévalu. — Je prévaudrai. — Je prévaudrais. — Prévaux, prévalez. — Que je prévale. — Que je prévalusse. — Prévalant. — Prévalu, ue.

Savoir (ՏԵՇՈՒՐ) . — Je sais, nous savons. — Je savais. — Je sus. — J'ai su. — Je saurai. — Je saurais. — Sache, sachons. — Que je sache. — Que je susse. — Sachant. — Su, ue.

Valoir (ՎԱԼՈՒՐ) . — Je valux, nous valons. — Je valais. — Je valus. — J'ai valu. — Je vaudrai. — Je vaudrais. — Vaux, valez, — Que je vaille. — Que je valusse. — Valant. — Valu, ue.

Voir (ՎԻՇՈՒՐ) . — Je vois, tu vois, il voit, nous voyons, vous voyez, ils voient. — Je voyais. — Je vis. — J'ai vu. — Je verrai. — Je verrais. — Vois, voyons. — Que je voie, que nous voyions, que vous voyiez, qu'ils voient. — Que je visse. — Voyant. — Vu, ue.

Vouloir (ՎՈՒԼՈՒՐ) . — Je veux, nous voulons, ils veulent. — Je voulais. — Je voulus. — J'ai voulu. — Je voudrai. — Je voudrais. — Veux կամ veuille, voulons կամ veuillons, voulez կամ veulez. — Que je veuille. — Que je voulusse. — Voulant. Voulu, ue.

Գ. Լծորդուրինն .

Boire (ԲՈՒՐ) . — Je bois, nous buvons, ils boivent. — Je buvais. — Je bus. — J'ai bu. — Je boirai. — Je boirais. — Bois, buvons. — Que je boive. — Que je busse. — Buvant. — Bu, ue.

Faire (ՔՐԵ) . — Je fais, tu fais, il fait, nous faisons (ՔՐԵՆ), vous faites, ils font. — Je faisais (ՔՐԵՑ). — Je fis. — J'ai fait. — Je ferai. — Je ferai. — Fais. — Que je fasse. — Que je fisse. — Faisant. — Fait, aite.

Գ. ԲՏԵԱԼԻՑ 1. — Վերոյիշեալ անկանոն բայից բաղադրեալը եւս պարզերուն պէս կը լծորդին , ինչպէս . Renvoyer բայն Envoyer ի պէս , Accourir և Secourir բայք Courir ի պէս , Entretenir, Obtenir, Retenir, Soutenir բայք Tenir ի պէս , Conquérir, Reconquérir բայք եւս Acquérir ի պէս :

2. — Asseoir բայն երկու լծորդութիւն ունի , ինչպէս տեսնուեցաւ ցանկէն : Ուսանողք պարտին այդ երկու ձեւն ալ սովորիլ :

ԴՐԱՅԹ

ՊԱԿԱՍԱԻՈՐ ԲԱՑՔ

(DES VERBES DÉFECTIFS)

Պակասաւոր կ'ըսուին այն բայք՝ որոց ժամանակներէն և դէմքերէն ոմանք կը պակասին :

Ա. Լծորդութիւն .

Puer (պահ). — Je pue, tu pues, il pue, nous puons, vous puez, ils puent. — Je puais. — Je puerai. — Je puerais. — Que je pue. — Puant.

Մնացեալ ժամանակք կը պակասին :

Բ. Լծորդութիւն .

Faillir (փահ). — Je faux, tu faux, il faut, nous faillons, vous faillez, ils faillent. — Je faillais. — Je faudrai. — Faillant. — Failli, ie.

Սակայն այս ժամանակաց մեծ մասը քիչ կը գործածուին . բաղդակալ ժամանակը (les temps composés) **ընդ հակառակն առելի գործածական են :**

Gésir (գահ). — Այս բային Սահմանական ներկային եղակի երրորդ դէմքը միայն կը գործածուի . il git, c'egit (գահ գահէտ), բնչով նաև ներկայ դերբայ, gisant. **Ըստ Ակադեմիայ կ'ըսուի նաև , Սահմ. ներկայ** Nous gisons, vous gisez, ils gisent. Անկ. Je gisais, tu gisais, ևայն :

Ouir (օւ). — Այս բային անորիշ դերբայն, և անց. դերբայէն և առաջանակէն կազմեալ բաղդակալ ժամանակը միայն կը գործածուին այժմ : Սակայն Ակադեմիայ բառարանն հետեւեալ ձեղութունի , որք չին հեղինակաց մէջ կը գտնուին . J'ois, եւն եւս կ'ըսուին , որք չին հեղինակաց մէջ կը գտնուին . J'oyais, — tu ois, il oit, nous oyons, vous oyez, ils oient. — J'oyais. — J'ouïs, tu ouïs. — J'oirai. — J'oirais. — Ois, oyons, oyez. — Que j'oice իւր զայ . — Que j'ouisse. — Oyant.

Quérir. — Այս բային անորիշ դերբայը միայն կը գործածուի , և գրեթէ միշտ Aller, Envoyer, Venir բայից հետ կը նշանայ , ինչպէս . Aller quérir (եւնիւ է բուրեւ, եւնու բուրեւ) . Envoyer quérir (մասնաւ է բուրեւ) . Venir quérir (իւր է բուրեւ) :

Գ. Լծորդութիւն .

Choir (հաւ-ւ). — Անորիշ և անցեալ դերբայը միայն կը գործածուին , ինչպէս . Choir, chu, -ր, chue, էւ :

Déchoir (հաւ-ւ, դէ-շահ-ւ). — Je déchois, tu déchois, nous déchoyons, vous déchoyez, ils déchoient. — Je déchoyais. — Je déchus. — J'ai իւր յանձնուի յանձնուի յանձնուի : — Je décherrai. — Je décherrais. — Déchois. — Que je déchoie. — Que je déchusse. — Ներկայ դերբայ (participe présent) չունի . — Déchu, ue.

Echoir (է-շ-է-ւ). — Այս բային հետեւեալ ձեւոց մէջ միայն կը գործածուի . Սահմ. ներկ. Il échoit իւր յանձնուի : — Անց. կատ. J'échus. — Ապա. J'écherrai. — Թէակ. ներկ. J'écherrais. — Ստոր. անկ. Que j'échusse. — Ներկ. դեր. Echéant. — Անց. դեր. Echu, ue. իւր բաղդակալ ժամանակը երանդակ բայով կը խոնարհին :

Falloir (դէ-դիւ պահ). — Il faut. — Il fallait. — Il fallut. — Il a fallu. — Il faudra. — Il faudrait. — Qu'il faille. — Qu'il fallût. — Fallu, էւ-էւ-էւ չունի :

Ravoir (դր-դիւ պահ). — Այս բային անորիշ դերբայը միայն կը գործածուի :

Seoir (սում). — Il sied, ils siéent. — Il seyait. — Il siéra, ils siéront. — Il siérait, ils siéraient. — Seyant, ըստ Ակադեմիայ :

Դ. Լծորդութիւն .

Absoudre (ան-սու). — J'absous, tu absous, il absout, nous absolvons, vous absolvez, ils absolvent. — J'absolvais. — Անցհալ կատարեալ (passé défini) չունի . — J'ai absous. — J'absoudrai. — J'absoudrais. — Absous, absolvons. — Que j'absolve. — Ստոր. անկատար (subj. imparfait) չունի . — Absolvant. — Absous, oute.

Accroire. — Անորիշ դերբայը միայն կը գործածուի : Faire accroire (գահ-գահ-գահ) :

Braire (բրա). — Այս բային հետեւեալ ձեւոց մէջ միայն կը գործածուի : Il brait, ils braient. — Il braira, ils brairont. — Il brairait, ils brairaient.

Bruire (բրու). — Այս բային հետեւեալ ձեւերը միայն ունի : Il bruit. — Il bruyait, ils bruyaient. — Bruyant պարզապէս անկան է :

Clore (գլու). — Այս բային հետեւեալ ձեւերը միայն կը գործածուի : — Je clos, tu clos, il clôt, թէ չունի : — Je clorai. — Je clorais. — Clos. — Que je close. — Clos, se. իւր բաղդակալ ժամանակը (les temps composés) գործածելի են :

Éclore (Յ-Ե-Լ-Շ-Ե-Ր, Բ-Շ-Շ-Ի-Ռ) . — Այս բային երբորդ գլուխը
միայն կը գործածուին : Il éclôt, ils éclosent. — Il est, ils sont
éclos. — Il éclora, ils écloront. — Qu'il éclose, qu'ils éclosent.
— Eclos, ose.

Forfaire (Ֆ-Ր Շ-Ե-Ր-Ի-Ն, Է-Ր Շ-Ե-Ր-Ի-Ն Ք-Ե-Վ-Ո-Ւ) . — Անորիշ
զերպայն և բաղադրիալ ժամանակը միայն կը գործածուին, որք
անոր օժանդակը կառնուն : — J'ai forfait; j'eus forfait, *etc.*

Frire (Ք-Ր-Ի-Ռ) . — Այս բայն հետեւեալ ձեւոց մէջ միայն կը
գործածուի : — Je fris, tu fris, il frit. — Je frirai, *etc.* — Je fri-
rais, *etc.* — Fris. — Frit, *etc.* frite, *etc.* Իւր բայր բաղադրիալ
ժամանակը գործածելի են :

Luire (Հ-Ե-Ւ, Ը-Ե-Ր-Ի-Ռ) . — Je luis, tu luis, il luit, nous
luisons, vous luisez, ils luisent. — Je luisais. — Je luirai. — Je
luirais. — Que je luisse. — Luisant. — Lui, Հ-Ե-Ւ-ՆԻ : Իսկ
անց որոշեալ, հրամայական և Ստոր. անկատար կը պակասին :

Occire (Օ-Կ-Կ-Ի-Ր) . — Անորիշ զերպայն, անցեալ զերպայն
occis, se, և բաղադրիալ ժամանակը միայն կը գործածուին :

Paitre (Պ-Ե-Ց-Ի) . — Je païs, nous païsons, ils paissent. —
Je paissais. — Անցեալ կատարեալ (passé défini) Հ-Ե-Ւ-ՆԻ : — Je
païtrai. — Je païtrai. — Pais. — Que je païsse. — Ստոր. անկ.
païtrai. — Paissant. — Pu. Իւր բաղադրեալն է (subj. imparfait) Հ-Ե-Ւ-ՆԻ :
ԴՊԼ Repaire բայր պակասառոր չէ (ՏԵ-Ր-Ա-Խ-Ա-Խ-Ե-Ր, Երես 119) :

Poindre (Հ-Ե-Ւ) . — Այս բային անորիշ զերպայն և հետեւ-
եալ ժամանակը միայն կը գործածուին : — Il point. — Il poindra.
— Il poindrait.

Traire (Տ-Ե-Ւ) . — Je traïs, nous trayons, ils traient.
— Je trayais. — Անցեալ կատարեալ Հ-Ե-Ւ-ՆԻ : — J'ai trait. — Je
trairai. — Je trairais. — Trais, trayons. — Que je traie. — Ստոր.
անկ. Հ-Ե-Ւ-ՆԻ : — Trayant. — Trait, te. Այսպէս կը խնարհին նաև
իւր բաղադրեալներն, թնջուկն . Abstraire, Distraire, Soustraire.
իսկ Attraire բայր միայն անորիշ զերպայ (infinitif présent) կը գոր-
ծածուի. (Attrayant պարզ ածական մ'է) :



ՕՐԻՆԱԿ ԿՐՍՏՈՐԱԿԱՆ ԲԱյի

ÊTRE AIMÉ, ՍԻՐՈՒԹԻ

Indicatif présent. — Je suis, tu es, il est aimé; nous sommes, vous êtes, ils sont aimés.

Imparfait. — J'étais, tu étais, il était aimé; n. étions, v. étiez, ils étaient aimés.

Passé défini. — Je fus, tu fus, il fut aimé; n. fûmes, v. fûtes, ils furent aimés.

Passé indéfini. — J'ai été, tu as été, il a été aimé; n. avons été, v. avez été, ils ont été aimés.

Plus-que-parfait. — J'avais été, tu avais été, il avait été aimé; n. avions été, v. aviez été, ils avaient été aimés.

Passé antérieur. — J'eus été, tu eus été, il eut été aimé; n. eûmes été, v. eûtes été, ils eurent été aimés.

Futur. — Je serai, tu seras, il sera aimé; n. serons, v. sez, ils seront aimés.

Futur antérieur. — J'aurai été, tu auras été, il aura été aimé; n. aurons été, v. aurez été, ils auront été aimés.

Conditionnel présent. — Je serais, tu serais, il serait aimé; n. serions, v. seriez, ils seraient aimés.

Passé. — J'aurais été, tu aurais été, il aurait été aimé; n. aurions été, v. auriez été, ils auraient été aimés.

Impératif présent. — Sois aimé; soyons, soyez aimés.

Passé. — Aie été aimé; ayons été, ayez été aimés.

Subj. présent. — Que je sois, que tu sois, qu'il soit aimé; que n. soyons, que v. soyez, qu'il soient aimés.

Imparfait. — Que je fusse, que tu fusses, qu'il fût aimé; que n. fussions, que v. fussiez, qu'ils fussent aimés.

Passé. — Que j'aie été, que tu aies été, qu'il ait été aimé; que n. ayons été, que v. ayez été, qu'ils aient été aimés.

Plus-que-parfait. — Que j'eusse été, que tu eusses été, qu'il eût été aimé; que n. eussions été, que v. eussiez été, qu'ils eussent été aimés.

Infinitif présent. — Etre aimé.

Passé. — Avoir été aimé.

Participe présent. — Étant aimé.

Passé. — Aimé, aimée.

Passé composé. — Ayant été aimé.

Օրինակ զլառք բայի

TOMBER, հՅԱԼ

Indicatif présent. — Je tombe, tu tombes, il tombe; nous tombons, vous tombez, ils tombent.

Imparfait. — Je tombais, tu tombais, il tombait; n. tombions, v. tombiez, ils tombaient.

Passé défini. — Je tombai, tu tombas, il tomba; n. tombâmes, v. tombâtes, ils tombèrent.

Passé indéfini. — Je suis, tu es, il est tombé; n. sommes, v. êtes, ils sont tombés.

Plus-que-parfait. — J'étais, tu étais, il était tombé; n. étions, v. étiez, ils étaient tombés.

Passé antérieur. — Je fus, tu fus, il fut tombé; n. fûmes, v. fûtes, ils furent tombés.

Futur. — Je tomberai, tu tomberas, il tombera; n. tomberons, v. tomberez, ils tomberont.

Futur antérieur. — Je serai, tu seras, il sera tombé; n. serons, v. serez, ils seront tombés.

Conditionnel présent. — Je tomberais, tu tomberais, il tomberait; n. tomberions v. tomberiez, ils tomberaient.

Passé. — Je serais, tu serais, il serait tombé; n. serions, v. seriez, ils seraient tombés.

Impératif présent. Tombe, tombons, tombez.

Passé — Sois tombé; soyons, soyez tombés.

Subjonctif présent. — Que je tombe, que tu tombes, qu'il tombe; que n. tombions, que v. tombiez, qu'ils tombent.

Imparfait. — Que je tombasse, que tu tombasses, qu'il tombât; que n. tombassions, que v. tombassiez, qu'ils tombassent.

Passé. — Que je sois, que tu sois, qu'il soit tombé; que n. soyons, que v. soyez, qu'ils soient tombés.

Plus-que-parfait. — Que je fusse, que tu fusses, qu'il fût tombé; que n. fussions, que v. fussiez, qu'ils fussent tombés.

Infinitif présent. — Tomber.

Passé. — Etre tombé.

Participe présent. — Tombant.

Passé. — Tombé, ée.

Passé composé. — Etant tombé, ée.



Օրինակ ԱՆԴՐԱՌԱՐՁ բայի

SE REPOSER, ՀՈԽՉՈՒԼ

Indicatif présent. — Je me repose, tu te reposes, il se repose; nous nous reposons, vous vous reposez, ils se reposent.

Imparfait. — Je me reposais, tu te reposais, il se reposait; n. n. reposions, v. v. reposiez, ils se reposaient.

Passé défini. — Je me reposai, tu te reposas, il se reposa; n. n. reposâmes, v. v. reposâtes, ils se reposèrent.

Passé indéfini. — Je me suis, tu t'es, il s'est reposé; n. n. sommes, v. v. êtes, ils se sont reposés.

Plus-que-parfait. — Je m'étais, tu t'étais, il s'était reposé; n. n. étions, v. v. étiez, ils s'étaient reposés.

Passé antérieur. — Je me fus, tu te fus, il se fut reposé; n. n. fûmes, v. v. fûtes, ils se furent reposés.

Futur. — Je me reposerai, tu te reposeras, il se reposera; n. n. reposerons, v. v. reposerez, ils se reposeront.

Futur antérieur. — Je me serai, tu te seras, il se sera reposé; n. n. serons, v. v. serez, ils se seront reposés.

Conditionnel présent. — Je me reposerais, tu te reposeras, il se reposerait; n. n. reposerions, v. v. reposeriez, ils se reposeraient.

Passé. — Je me serais, tu te serais, il se serait reposé; n. n. serions, v. v. seriez, ils se seraient reposés.

Impératif. — Repose-toi; reposons-nous, reposez-vous.

Passé. — ԱՌԵՐ Է :

Subj. présent. — Que je me repose, que tu te repeses, qu'il se repose; que n. n. reposions, que v. v. reposiez, qu'ils se reposent.

Imparfait. — Que je me reposasse, que tu te reposasses, qu'il se reposât; que n. n. reposassions, que v. v. reposassiez, qu'ils se reposassent.

Passé. — Que je me sois, que tu te sois, qu'il se soit reposé; que n. n. soyons, que v. v. soyez, qu'ils se soient reposés.

Plus-que-parfait. — Que je me fusse, que tu te fusses, qu'il se fût reposé; que n. n. fussions, que v. v. fussiez, qu'ils se fussent reposés.

Infinitif présent. — Se reposer.

Passé. — S'être reposé.

Participe présent. — Se reposant.

Passé. — Reposé, ée.

Passé composé. — S'étant reposé.

Այսպէս կը խոնարհին հետեւեալ Անդրադարձ բայերն . S'é-
chauffer (առածու), Se promener (առընկւ).



Օրինակ ԱՆԴԻՄ բայի

NEIGER, ԶԻՒՆԵԼ

Indicatif présent. — Il neige.

Imparfait. — Il neigeait.

Passé défini. — Il neigea.

Passé indéfini. — Il a neigé.

Plus-que-parfait. — Il avait neigé.

Passé antérieur. — Il eut neigé.

Futur. — Il neigera.

Futur antérieur. — Il aura neigé.

Conditionnel présent. — Il neigerait.

Passé. — Il aurait neigé.

Subj. présent. — Qu'il neige.

Imparfait. — Qu'il neigeât.

Passé. — Qu'il ait neigé.


Plus-que-parfait. — Qu'il eût neigé.

Infinitif présent. — Neiger.

Passé. — Avoir neigé.

Participe passé. — Néigé (առածու).

Այսպէս կը խոնարհին հետեւեալ Անդիմ բայերն . Tonner (առ-
ածու), Pleuvoir (աքքեւ), Grêler (աբրեւ), իսկուսութեալ :



ԳԼՈՒԽ Զ.

ՄԱԿԲՈՅԻ ՎՐՈՅ

(DE L'ADVERBE)

Մակրալը բայի կամ ածականի մը քով դրուելով ,
անոնց ինչպէս ըլլալը կամ մէկ եղանակը ցոյց կուտայ ,
ինչպէս . Marcher lentement (կամաց +այլէւ) ; extrêmement
beau (այժ գեղեցիկ) , ևա :

Շատ անգամ պարզ ածականք եւս բայի քով դըր-
ուելով մակրայ կըլլան , ինչպէս . Parler haut; sentir
bon, ևա :

Շատ ածականց վրայ մետ մասնիկը դնելով՝ մակ-
րայ կըլլան , ինչպէս . Vrai (առաջ), vraiment (առա-
ջէ-), juste (արդար), justement (արդարապէս), ևա :

Գործածական մակրայր ևն .

Ailleurs (առեւ առեւ). Ainsi (այսպէս). Alentour (առ-
ուն). Alors (այս առեւ). À présent (այժմ). À peu près
(քրելէ, . . . շտ). Après-demain (վաղը չեմ օր).
Assez (բարական). Assurément (առաջէն). Aujourd'hui
(այսօր). Auparavant (առաջանաւուն). Auprès (առվա). Aussi
(առաջ, առ այսպէս). Aussitôt (առաջապէս, շատ քը). Autant
(առանձին). Autrefois (առաջանաւուն, երբեմն). Autrement
(առեւ կերպ, ելլեւ այլ, չեմ նե). Avant-hier (երեւ չեմ օր).
Beaucoup (շատ). Bien (առաջէն, շատ). Bientôt (իւ երաց, իւ առեւնէն, շատ քը). Certes (առաջէն, երան). Com-
bien (՛րածէն, առաջէն). D'abord (առաջ, առաջ բերան). Davan-
tage (առեւն). Dedans (աներան). Dehors (դուրս). Déjà (առ-
ուն). Demain (վաղը). Depuis (առեւ երաց, երան). Derrière
(երեւ). Désormais (առեւ երաց, այսօրանեւուն). Dessous (ան-
ուն, առաջէն). Dessus (վաղը). Devant (առվելէ). Doréna-
vant (առեւ երեւ). Encore (առաջ, դեւ). Enfin (վերջապէս). Ensemble
(մասնէն, մէկուն). Ensuite (երեւնէն, երաց).

(սարտելի, եւեմ). Guére (*չըելէ՛կ*). Hier (*երեւ*). Ici (*հոս*). Jadis (*յաշա-ջադոյն*). Jamais (*երբէ՛տ, բառա*). Là (*հոն*). Loin (*հեռէ՛ք, հեռան*). Maintenant (*հիմոյ*). Mal (*քեշ*). Même (*նոյն, աւ, նաև*). Mieux (*առելի աղելի*). Moins (*առիսա, փել*). Ne, ne pas, ne point (*աւ, չ պահանջվութեան*). Nullement (*անելիք*). Où (*աւոր, աւոր*). Oui (*այս, հրաժելիք*). Partout (*առեւն ուրեղ*). Pas (*աւ*). Peu (*փել*). Peut-être (*քայոցի*). Pis (*առելիք քեշ*). Plus (*առելի*). Plutôt (*առելի, առա լիւ*). Point du tout (*առեւն անուն*). Près (*մօս*). Presque (*չըելէ՛կ*). Quand (*երբէ՛մ*). Sans doute (*անուարակոյն*). Tant (*այսագ*). Tantôt (*քեշ ս'առաջ, նոր, փել ս'եսութեան, շար մը, երբէ՛մն*). Tard (*աւ*). Tôt (*կանոնի*). Toujours (*մշշ*). Tout (*բալօրնին*). Très, trop (*շամ*). Vite (*շամ*). Volontiers (*կամու, առելուլ*).



Պ Լ Ո Խ Խ Ե .

Ն Ա Խ Ա Ր Ո Ւ Խ Թ Ե Ա Խ Վ Բ Ա Յ

(DE LA PRÉPOSITION)

Նախադրութիւնը բառից իրարու հետ ունեցած յարաբերութիւնը ցոյց կու տայ, ինչպէս. Les arbres de mon jardin (*պարտինին ձարաւեր*); graver sur le marbre (*կճի քրայ, առեւտակիւլ*), ևա :

Գլխաւոր նախադրութիւնը են .

Առանց ուրիշ նախադրութեան խնդիր առնողը .

A (*է, յ*) — à l'homme (*հարդառն*). Après (*երաւ*) — après le repas (*կերակրեն եսութեան*). après le dinner (*ժամանեն եսութեան*). À travers (*մշշ*) — à travers la ville (*առողջին մշշ*). Attendu (*նայելու*) — attendu son grand âge (*եւ քեզ ասրիւին նայելու*). — Avant (*յառաջ*) — avant la guerre (*պատերազմին յառաջ*). avant le souper (*ընթիւնին յառաջ*). Avec (*հոս*) — avec un

homme (*հարդառն իւ հետ*). avec nous (*մշշ հետ*). Chez (*աւ, անդ, պահան*) — chez nous (*եւ անդ, եւ պահան*). Concernant (*կըսյ, նկատմամբ*) — concernant cette affaire (*այս դրահին կըսյ, նկատմամբ*). Contre (*ընդդեմ, դեմ*) — contre son père (*եւ հօրը դեմ*). contre la loi (*օրինակ դեմ*). Dans (*մշշ*) — dans la ville (*առողջին, առողջին մշշ*). dans le jardin (*պարտինին մշշ*). De (*սեռականին և բայց սեռականին հոլովանին*) — de vous (*փեղի, առ կըսու*). de l'homme (*արդառն, արդառն*). Depuis (*ի մից*) — depuis le matin (*առօնացն, առօնացն ի մից*). Derrière (*երեւ*) — derrière la maison (*պահան երեւ*). Dès (*ի մից, սկսած*) — dès le commencement (*սկսեն ի մից*). Dessous (*անդ*) — dessous le lit (*սկսունին անդ*). Dessus (*կըսյ*) — dessus la table (*սկսունին կըսյ*). Devant (*առջեւ*) — devant le palais (*պալատան առջեւ*). Durant (*առեւն*) — durant la paix (*խաղաղաւութեան առեւն*). En (*ի, յ*) — en été (*յանաւի, ամառն մշշ կըսու առեւն*). Entre (*մշշ*) — entre nous (*եւ միջն, մշշ միջնին*). Envers (*աւ, նկատմամբ*) — envers le prochain (*քեզ յըսիւն, առ բրացին*). Environ (*ինք. շուրջ*) — environ deux heures (*ինք երկու ժամ, երկու ժամուն շուրջ*). Excepté (*պայ*) — excepté la vie (*կենածին պայ*). Hormis (*բայց է, պայ*) — hormis vous (*փեղի պայ*). Hors (*պատասխան, պատրաստիւն*) — hors cela (*սկսից պայ*). hors la ville (*առողջին պատրաստ*). Malgré (*համեստանի*) — malgré toutes les oppositions (*սկսն համատականիւնն արեն ընթելու*). malgré l'opposition (*ընդդեմաւութեան համատականի*). Moyennant (*մշշացած*) — moyennant une somme d'argent (*փեղ քրամաւոյ, միշտացած*). Non obstant (*ըստելու*) — nonobstant le mauvais temps (*օրին քեշաւութեան ըստելու*). Outre (*պայ*) — outre la famine (*յանաւի պայ*). Par (*բայց սկսունին և դրահականին հոլովանին է, ըստ*) — par terre (*յառաջ*). par vous (*իւնիւ*). par mer (*ընդ ծավ*). Parmi (*մշշ*) — parmi les hommes (*արդառնին մշշ*). parmi nous (*եւ մշշ*). Pen-

dant (ապեն) — pendant le jour (ցըրէկուան ապեն) . pendant la nuit (գիշեր ապեն). Pour (վասն , համար) — pour son fils (իւր սրբազն համար) . pour le roi (լուսաւորին համար). Sans (առանց) — sans crainte (առանց զարի , աներիւղ). Selon (ըստ , համեմատ) — selon votre avis (յեր իրաւունք ուես , ըստ յեր իրաւունք . ըստ յեր կարծեաց). Sous (ոտեւ) — sous les décombres (փլատակաց ոտեւ). sous l'arbre (ծառին ոտեւ). Suivant (համայնցն) — suivant la coutume (սովորութեան համայնցն). Sur (վրայ) — sur la chaise (սեղանին վրայ). sur la table (սեղանին վրայ). Touchant (համար , վրայուտ , նկատմամբ) — touchant cette affaire (այս դրաժես նկատմամբ , այս դրաժես վրայ). Vers (դեռ է) — vers la rive (դեռ է ելքեան). Voici (առանձին , ահա) — voici le roi (առանձին թագավորը). Voilà (առանձին) — voilà la reine (առանձին թագուհեան). Vu (նայելու) — vu ses longs services (իւր մէջ շատապահ լիւանց նայելու):

De նախադրութեամբ իսկիր առնողք .

A cause de (*պատճենութեան*) — à cause de la guerre (*պատճերացնալին պատճենութեան*). A côté de (*ուղղը*) — à côté de votre père (*յեր հօր ուղղ*). Auprès de (*ուղղը*) — auprès de sa mère (*իւր հօր ուղղ*). Autour de (*շարքը, բաշքը-ուկիւր, շրմ կողմը*) — autour de la maison (*պահ բաշքը-ուկիւր*). Faute de (*թափանցին, ոչ դաստիարակնալին*) Faute de papier (*թափանցին պատճենութեան*). Hors de (*դուռը*) — hors de la vigne (*այգին դուռը*). Le long de (*ուղղին*) — le long de la rivière (*առափնյան ուղղին*). Loin de (*հեռակ, հեռանութեան*) — loin de la patrie (*հայրենին հեռակ*). Près de (*հօր*) — près de Vienne (*Վիեննայի հօր*). Proche de (*ուղղ*) — proche de ses parents (*իւր ծնողութեան ուղղ*). Vis-à-vis de (*հանդեպ*) — vis-à-vis du palais royal (*թագավորական ուղղութեան դեպսին*) :

Նոյնպէս ամէն ձով և առ ով կազմեալք դե նախա-

գրութեամբ խնդիր կ'առնուն . à travers բառը միայն
կը զարտուղի :

Ա նախադրութեամբ խնդիր առնողք .

Jusqu'à (እኔንታ) — jusqu'à la ville (እኔንታ ተመሳሳይ) . Par rapport à (ከሚገኘበት) — par rapport à lui (ከተማኑን እኔንታበት) . Quant à moi (እኔ እኔንታሁን , እኔ ነው , እኔ ይጠበቃል) :

P L O H I U L

Ե Ա Ղ Կ Ա Պ Ի Վ Ր Ա Յ

Շանկապն անփոփոխելի բառ մ'է , որ երկու խօսք կամ երկու բառ իրարու հետ կը կապէ , ինչպէս . Mon père et moi (հայրը և ես) ; je veux qu'il vienne (կ'ու- չէ՞մ սը դայը) , եթէ :

Ծաղկապներին ոմանք իրենցմէ ետքը սահմանական եղանակ կ'ուզեն, ոմանք՝ սուրբառասական, ոմանք ալ՝ մերթ սահմանական և մերթ սուրբառասական :

Առհմանական ուղղութեան

A cause que, անո՞ր հայտը ո՞ք . — A condition que,
այս դաշտամբ ո՞ք , պայմ լեւ . — Ainsi que, ինչպէս ո՞ք , ինչ-
պէս նաև . — A mesure que, որպէս ո՞ք . — Attendu que,
այս վիճակում . — Aussi bien que, ինչպէս նաև , այլ . — Aus-
sitôt que, պէս , ըստ . — Autant que, առանք ո՞ք , որպէս ո՞ք .
Comme, de même que, ինչպէս ո՞ք . — Depuis que, եւ,
երբէք . — Dès que, երբէր , պէս , որպէտեւ . — Lorsque,
երբէր , այրեն . — Non plus que, այլ այլ . — Parce que,
ինչու ո՞ք . — Pendant que, երբէր , այրենք . — Pourquoi,
ինչու ո՞ք . — Puisque, որպէտեւ , ինչու ո՞ք . — Quand,

Երբ, երբոք, ներ . — Si, ելւ, ներ, . . . նէ . — Tandis que, երբոք, անի որ . — Vu que, ինչու որ, որովհետ :
Սայուսադական ուզողները .

Afin que, “ր , որպէս” նէ . — A moins que, ներ, բայց մայն . — Au cas que, դնենի որ, ներ . — Bien que, նեղեա, ներ . — De crainte que, de peur que, Նեխնալ որ, — En cas que, դնենի ներ, ելւ . — Encore que, նաև, ներ . — Pour que, “ր , որպէս” նէ . — Pourvu que, Ենթարելով ներ, որ . մայն ներ . — Quoique, նեղեա . — Sans que, առանց . — Si peu que, ուշ ժամ . — Soit que, ներ . . . ներ . — Supposé que, Ենթարելով որ, մայն ներ .

Մերթ ասհանական և մերթ արդարադական ուզողք .

De manière que, de sorte que, en sorte que, այսպէս նէ, անանի որ . — Que, “ր . — Si ce n'est que, ներ, բայց մայն . — Tellement que, անանի որ .

Այլ մի քանի գործածական շաղկապք .

Ainsi, ասանկով, այսպէս . — Après, եալը . — Après tout, վերջաղեա . — Au contraire, ընդհանուրական, ասոր հակառակ . — Au reste, ասկէց ուրեմ, լար . դարձեալ . — Au surplus, նաև, է վերայ, այսր ամենայնի, բայց . — Car, առնիվ, ինչու որ . — Cependant, ամայն . — C'est-à-dire, այն է, այնին . — C'est pourquoi, ասոր համար . — D'ailleurs, ուրեմ հաղանե, ասկէց լար . — Enfin, վերջաղեա . — Et, և, . . . — Mais, բայց . — Néanmoins, է վերայ, այսր ամենայնի, բայց . — Ni, “և . . . և . — Or, ասորի, արդ . — Ou, իս . — Par conséquent, ասորի, անոր համար . — Par exemple, օրինակի համար, լըր օրինակ . — Pourtant, է վերայ, այսր ամենայնի . — Savoir, այսինքն . — Sinon, նեչ, չէ նէ . — Soit, ներ . . . ներ . . . , լար . . . լալար . — Surtout, անհանուր, ինհանուր . — Toutefois, է վերայ, այսր ամենայնի :

Գ Լ Ո Ւ Խ Խ Թ .

Զ Ա Յ Ա Ր Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Յ

(DE L'INTERJECTION)

Զայնարկութիւնն կամ Միջարկութիւնն հոգւոյ մի ճիշնէ , որ ուրախութիւն , ցաւ , զարմանք , բարկութիւն , և՛ կը բացատրէ :

Գործածական ճայնարկութիւնը են .

Ցաւի և տրտութեան , Ah! aïe! ouf! ahi! hélas! hé! ահ , ոհ , վահ , վայ , ափանս , մեղք :

Ուրախութեան և բաղձանքի , Ah! bon! ահ , ուր է , աղէկ :

Երկիւղի , Ah! hé! վայ , այ :

Արհամարհելու և զզուելու , Fi! fi donc! գարք :

Հեգնելու , Ah! hé! zest! վահ :

Զարմանալու , Oh! բարէ , ոհ :

Քաջալերելու , Ça! oh ça! allons! courage! tenez ferme! հապա , աղէ :

Կանչելու , Holà! hé! այ , իշտ :


Լոեցունելու , Chut! st! paix! լուռ :


Ապշելու , Oh! ha! miséricorde! bon Dieu! բարէ , տէր ողորմեա :

Ազդելու , Holà! hem! oh! gare! tout beau! այ ,

ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ







2013 928

ՀՀ Ազգային գրադարան



NL0058780

